

# NAVASART

ORGANO DE LA U. G. ARMENIA DE CULTURA FISICA



ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ Հ.Պ. Լ. Մ.-ի

ՄԱՅԻՍ 1956

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Հերոսներու Փաղանգը	ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	1
Ակնարկ մը մարմնակրբութեան ընդհանուր պատմութեան		
Նորէն "Թէլէվիզիօն"	Շ. ՆԱՐԴՈՒՆԻ	4
Յովի. Հիմունան	Տ. ԶԻԹՈՒՆԻ	8
Զինուորական Մարզամք	Մ. ԵԱՆԸՉԵԱՆ	10
Հ. Մ. Ը. Մ. ական շարժումը Թեսադրմիկէի մէջ		13
Մեքիսիք Սիրիի Հայ Մարմնակրբասիրաց Միութիւնը		14
Ապրիլ 23-ի Սցահանդէսի առքին	Պ.	18
Հ. Մ. Ը. Մ. կ ձեռնարկը	ՄԱՐԶԻԿ	19
Աքլեքիզմը մարզական խաներու արքան	Գ. ՆԻԶԻՊԼԵԱՆ	21
Հայաստան եւ Հայ Սփիւրք		22
 La cultura femenil	EDITORIAL	25
Los armenios no podrán olvidar		26
Nuestros héroes		27
El polo	A. BRAUN MENENDEZ	28
Hay que acostarse temprano	"EL ZURDO"	31
La técnica del "lawn-tennis"		33
La sinceridad		38

ՆՈՒԻՒՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ Հ. Մ. Ը. Մ. -ի

Տիկ. Շաւան Գէորգեանի մահուան քառասումքի առքիւ, Պրմ. Եղուարդ Քառամեան 100 փեսո կը նուիրէ ՆԱԻԱՍՍԱՐԴի Փոմտին։  
Պողոս Սրապեանի մահուան առքիւ փոխան ծաղկեպակի Պրմ. Յովի. Թէրզեան 50 փեսո կը նուիրէ ՆԱԻԱՍՍԱՐԴի Փոմտին։

ՆԱԻԱՍՍԱՐԴ ԿԸ ՆՈՒԻՒՐԵՆ

Վարդան Շահինեան ՆԱԻԱՍՍԱՐԴ կը նուիրէ Օր. Ասորինէ Թոռ-գոմեանին, Գորսովա։  
Անմահունի մէկ տարուան ՆԱԻԱՍՍԱՐԴ կը նուիրէ Օննիկ Սէվ-տասամին, Յումաստան։



ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ

Հ.Ս.Ը.Մ.-Ի

Դ. ՏԱՐԻ, ԹԻՒ 36

ՄԱՅԻՍ 1956

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԵՍ

## ԽԵՐՈՍՆԵՐՈՒ ՓԱՂԱՆԳԸ

# ՀԵՐՈՍՆԵՐՈՒ ՓԱՂԱՆԳԸ

Ամբողջ հինգ դար մեր պատմութեան թելը խզուած մնաց :

Այլեւս ազգ եւ պետութիւն չէինք, այլ արհամարհելի փոքրամասնութիւն մը, կրօնական սահմանափակ իրաւունքներով :

Խաւարը՝ որ իջևու մեր երկրին վրայ թանձր էր եւ ճնշիչ, ուր հազիւ կը խարիսափէինք՝ համակերպելով ամէն բանի եւ հաշտը և լով ամէն բանի հետ :

Մեր անկումը սոսկալ էր, նուազադոյն չարիքը համակերպութիւնն էր:

Մեր անձր, ինչքր եւ վաստակը կը պատկանէին բռնակալին: Հետզհետէ կը կորսնցնէինք մեր ազգային յատկանիշերը՝ դառնալով լոկ պատմական անուն մը, այսինքն՝ երկիր մը եւ ժողովուրդ մը, որ երբ եւ է գոյութիւն է ունեցած եւ այլեւս դադրած է գոյութիւն ունենալիք:

Մեր իսկ պատկերացումով, երբեմնի ազատ, անկախ եւ հերոսական Հայաստանէն մնացած էր սպաւոր մայր մը, իրրեւ ոդի, որ նստած մեր աւերակներու վրայ կ'ողբար իր դառն ճակատագիրը:

Անի քաղաք նստեր կուլայ,

Զկայ ասող մի լայ, մի լայ...

Պարզօրէն նոխազ էինք, ամէն վայրկեան առաջնորդուելու սպանդանոցը, կամ բարձրանալու զոհասեղանը:

Մեր աղաչանքը եւ ողոփումները ոչ միայն անզօր էին շարժելու անօրէնին գութը, այլ դահիճներուն դիւային հրճուանք կը պատճառէին:

Եւ ո՞քան շատ ու այսակե էին մեր անձները, մէկը միւս սէն վայրագ, արիւնացունելարակող - թուրքը, քերդը, ջե-

լոն, չերքէզ ու գըղպաշը եւ այլազան վոհմակները խաւարի եւ տգիտութեան:

Այս էր մեր իրական վիճակը անցեալին մէջ:

Կոմ պիտի վերջանայինք դանդաղօրէն մեռնելով եւ կամ պիտի ծնունդ տայինք վիշապաքաղ նոր սերունդներու, միանդամայն ընդունակ հայութեան ներշնչուելու նոր ոգի եւ նոր արիութիւն:

Հրաշք մը պէտք էր՝ վերստին հայութիւնը ուոքի հանելու համար:

Այդ անսպասելի հրաշքը կատարեց մեր գրականութիւնը: Ինչպէս որ Ա. Ասհակ եւ Ս. Մեսրոպ մեր պատմութիւնն ամենէն մռայլ մէկ վայրկեանին ազգը փրկեցին անխուսափելի կորուստէն, այնպէս ալ մեր գրականութիւնը փրկչական դեր կատարեց մէր զարթօնքի եւ վերածնունդի մէջ:

Մեր վէպը, բանաստեղծութիւնը եւ երաժշտութիւնը նոր տարագ կը հագնէին եւ բոլորովին նոր շեշտ կ'առնէին, գոռ մարտական տիպարները, որոնք յետոյ դարձան իրական եւ կենդանի հերոսներ:

Մեր ազատութեան բանբերները, Բաֆֆի, Պատկանեան, Նալբանդեան եւ շատ ուրիշներ, իրենց ստեղծագործութեանց մէջ, վառ երեւակայութեամբ, կ'ուրուագծէին նոր հայու մարտական տիպարները, որոնք յետոյ դարձան իրական եւ կենդանի հերոսներ:

Այս սքանչելի ուազմիկները գրականութենէն մուտք գործեցին կեանքը, ուր ապրեցան, գործեցին եւ իրենց անօրինակ սիրագործութիւններով, գրեթէ վիպական եւ առասպեկլական, գերազանցեցին իրենց նախապետերը եւ յաղթականօրէն հիւրընկալուցան մէր գրականութեան մէջ իբրեւ բացառիկ հերոսներ եւ սազմիկներ:

Անոնցմով հայութիւնն էր որ կը քալէր, արհամարհելով մահը, կախաղանը, զնդանն ու աքառը:

Անոնք հարթեցին Հայաստանի արուեստական սահմանները - ուուսական, պարսկական եւ թրքական: Անոնց համար մէր երկիրը այլեւս սահման չունէր, այլ կար միայն Հայաստանը եւ հայութիւնը: Բազում քաջագործութիւններով փառաւորեցին մէր ազգը սահմանի այս կողմը թէ այն կողմը, հիւսիսը եւ հարաւը:

Ու զարկին մէր բազմացեղ ոսոխներուն ամէն տեղ, ուր հասան եւ ուր որ կըցան: Պատժե՛լ հայութեան թշնամինները անհատապէս թէ հաւաքարար, սարսափի մատնելով զանոնք եւ յոյս ու հաւատք ներշնչել մէր ժողովուրդին իր ապագայի նկատմամբ:

Հատորներ պէտք է գրել անոնցմէ ամէն մէկուն կեանքն գործը լրիւ տալու համար: Խսկ հաւաքարար անոնք կը կազմեն մէր վերջին կէս դարու չքեղ պատմութիւնը, լի՛ հերոսական գրեւազներով, անձնադոհութեան եւ նուիրտումի սքանչելի օրինակներով, միանգամայն կրթիչ եւ դաստիարակիչ մանաւանդ նոր սերունդին համար:

Զյիշելու համար հազարաւորներ, ահա՛ քանի մը պանծալի անունները, որոնք վաղուց պատմութեան անցած են. Սասունի մէջ.- Սերոր, Անդրանիկ, Գէորգ Զաւուշ, Հրայր, Գուրգէն, Մեծն Մուրատ, Սեբաստացի Մուրատ, Սեպուհ: Վանի մէջ.- Վազգէն, Պետօ, Մարտիկ, Աւետիսեան, Արամ, իշխան եւ Ե-կարեան: Կարնոյ մէջ.- Արամ Թաթուլ եւ ուրիշներ: Պոլսոյ մէջ.- Բ. Սիւնի եւ Պանք Օթօմանի միւս կտրիծները, ինչպէս եւ քան կախաղանի աննման հերոսները, որոնք մահէն առաջ անարդեցին թրքութիւնը եւ «կեցցէ՛ Հայաստան» գոչեցին:

Պարսկաստանի մէջ՝ Եփրեմը, որ իր քանի մը հարիւր քաջեռով խորտակեց Հազկերտներու գահը եւ ազատութիւն բերաւ պարսիկ ճնշուած ու կեղքուած ժողովուրդին:

Կովկասի մէջ.- Առիւծասիրանիկով Դուման, Քեռի, Համազասպ, Խանասորի Վարդանն ու Խշանը եւ բազմաթիւ ուրիշներ:

Ահա՛ զիւցազներու այս ընտիր փաղանգն էր, որ իր նուիրումաֆ, զոհարերութեամբ եւ առասպելական քաջագործութիւններով հոգեփոխեց հայը զայն հասցնելով ազատ եւ անկախ Հայաստանի իրական գոյութեան:

Վահագնեան այս սերունդին չնորշիւ էր որ փոխուեցաւ նաեւ մեր այլազան թշնամիներու մտայնութիւնը մեր մասին:

Բաղուի բեռնակիր թաթարը այլեւս ոչ թէ մեզ կը հեգնէ՛ ըսելով՝ «Հայը արին տեսաւ փախցաւ», այլ սորվեցաւ ըսելու, առ ի զգուշութիւն, «Փախէ՛ք հայ կտրիծներ կուգան»:

Քիւրտաին համար այլեւս լոկ վախկոտ Փլայ էինք, այլ՝ ջան Փիշտայի, որմէ պէտք էր վախնալ եւ զգուշանալ:

Իսկ մեր զարաւոր ոսոխը, թուրք, վաղուց մոռցեր էր մեզ խոզ կամ անհաւատ կոչելու, գտած էր բուն որոկումը.- «պօմ-պաճի հայ»:

Ժամանակը եւ մէջավայրը ստեղծեցին այս փառապանձ սերունդը, որ եկաւ հրով ու սրով, փոթորկեց մեր կեանքը, մեզ յոյս, հաւատք եւ արիութիւն ներշնչեց եւ իր պարտականութիւնները լրիւ կատարելով «անցաւ ապագային», ինչպէս պիտի ըսէր հայ բանաստեղծը:

Այս հրաշագործ փաղանգին կը պատկանի նաեւ Դրօ Կանայեանը, որ վերջերս կնքեց իր մահկանացուն, իր պարտականութիւնները լրիւ կատարած ըլլալով:

Իր մահով կը գոցուի այս զիւցազուններու հսկայ գերեզմանը, որ բացուած էր ասկէ աւելի քան կէս դար առաջ: Բաշ Արարանի հերոսը վերջին շառաւիղն էր այս սերունդին, որ ահա գերեզման կ'իջնէ հեռու մեր հայրենիքն, որուն կերտիչներէն մէկը եղաւ:

Փա՛ռք եւ պատիւ մեր անմահ կտրիծներուն, որոնց կեանքն ու գործը լրւաւոր եւ հարթուած արահետ մըն է, որով պիտի քալեն յաջորդ սերունդները:

## ԱԿԱՐԿԱ ՄԸ ՄԱՐՄԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ

## ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Գրեց՝ ՇԱԽԱՐԾ ՆԱՐԴՈՒՆԻ

Կարծողներ կան թէ մարմակրթութեան գաղափարը այնքան նոր է, որքան հին՝ մարզական խազերու ծագումը, Բայց երբ պրպենք հին ժողովուրդներու քաղաքակրթութեան պատմութիւնը՝ կը տեսնենք, որ այնքան հին է մարմակրթութեան դասը, որքան մարմամարդի առաջին փորձը:

Արդարեւ շինական քաղաքակրթութեան պատմութիւնը կ'աւանդէ թէ Քրիստոսէ 2698 տարի առաջ, Հօանկ-Թիի թագաւորութեան օրով, Յաս ծէ քուրմերը մարզանքի ձեւեր ունէին՝ կանխարդիլելու, ինչպէս եւ զարմանելու համար զանազան հիւանդութիւններ, վերջապէս մարմինը պահելու համար աստուածներու հաճելի ներդաշնակութեան մը մէջ, ու մանաւանդ ունէին չնշառութեան դաս մը, որ այսօր իօկ տակաւին կը պահէ իր արժէքը: Կարելի է յիշատակել նաև քրմական պարերը, որ կը կատարուէին եղիպատական մէկնաններու մէջ, - Տոքը. Պուածէ կը դրէ նոյնիսկ թէ պարերը աելի հին են քան մէկնանները, որոնք ստեղծուեցան այն օրն իսկ, երբ այրը հանգ դիպեցաւ կոչով: Հետադային, եթէ պարերը գարձան պաշտամունքի արտայալութիւն՝ ի փառս աստուածներուն (Պիւթագորաս կ'ըսէ թէ աստուած թիւ եւ ներդաշնակութիւն է, աւստի զայն պէտք է փառաբանել չափուած կշռոյթոյ), այդ շարժումներուն մէջ միաժամանակ դրուեցաւ համոյշին իմացումը: Այսպէս յունական հորու բառը եթէ կը նշանակէ նուազապար, ինամութիւն մը ունի անպայման հարա բառին հետ, որ կը նշանակէ ուրախութիւն: Ուրեմն, պէտք չէ միայն միսթիք զգացում մը փնտուել այն կայթափառներուն մէջ, զորս քուրմերը եւ քրմուէինները կը կատարէին՝ պարելով Ապսի արձանին առջեւ (Եղիպատոս), ներովի արձանին առջեւ (Ասորեստան), Անահիտի արձանին առջեւ (Հայաստան) - սովորութիւն մը որ շարունակուեցաւ քրիստոնէութեան առաջին օրերուն, երբ եպիսկոպոսները կը կոչուէին պղբեսուզոս (պարապետ), որովհետեւ կը գարէին եկեղեցական պարերը, (մինչեւ վերջերս, հայ քահանաները եւս կը պարէին եկեղեցիններու առջեւ, ընկերակցութեամբ հաւատացեալիններուն, այր թէ կին):

Բայց որպէսովի պարը հաճոյք պատճուէր աշքերուն, արտայայտիչ դառնար ինչպէս երածշտութիւնը, (ոմանք պարը կը սահմանեն չարժումներու երածշտութիւնը բացատրութեամբ), անհրաժեշտ էր կը թիւ մարմինը, ներկաչնաւ ել շարժումները, զայն տանիլ նրարէին մշակուած զգացումներու իմաստ, Այս տեսակէտով մարմակրթութեան բարձրագոյն եւ ազնուագոյն եղանակն է պարը, որ, արդարեւ, օգտագործուած է ոչ միայն իրեւ միջոց մը բարձեւութիւն տալու համար մարդկային մարմինին, զարդացընելու համար ներքին դործարաններու բարուք գործունէութիւնը, այլեւ գարմաներու համար կարդ մը հիւանդութիւններ:

Դժուար չէր դիտել հին Եղիպատացիններու եւ Հելլէններուն համար, սահայն, որ պարը, իր ճակատապրով, կ'ընթանար դէպի տարբեր հանգրուան մը, - մարդկային մարմինը քանզակելու կոնց պատկերով: Ահա թէ ինչո՞ւ ուզմապարերու փորձէն դատ, որ միայն կը հասկը կոփէի բնազդը՝ առանց պատրաստիլու մարմինը, Հելլէնները եւ վերջին՝ Հովովայեցինները չանացին, չի չատ պատկերացնելով մարմակրթական շարժումը, մարդկային մարմի-

նին տալ տոկունութիւն, Փիզիքական առաւելագոյն ուժ, պայցարի վարժութիւն, փերջապէս զայն վերածել պատերազմական մեքենայի:

Հին Եղիստոսի մէջ, ոչ միայն բանակը, այլ եւ երիտասարդութիւնը պարտաւոր էին կատարել տաժանալի մարզանքներ, որպէսզի կարենային տողակալ պատերազմական գործողութիւններու խստութեանց:

Իսկ Ելլացայի մէջ, հոմերական շրջանին, երբ գեռ անծանօթ էր աշխարհակալութեան ցանկութիւնը, զրօսախաղերէ զատ ուրիշ բան չէին գիտեր երիտասարդները, սկաւառակ նետել կամ կառքերու վազքով մրցիլ: Հոմերոս չէ յիշատակեր իսկ մարնամարզ բառը, ու կը թուի թէ, այդ շրջանին, երիտասարդները սովորութիւն չունէին մերկանալու, իրենց մարմինը բաց ողի մէջ մարզելու, մարձելու եւ օծելու: Պատառ կը վկայէ թէ էին Հելլէնները, սկիզբները, ամօթ կը համարէին մերկանալ, այդ սովորութիւնը վայել նկատելով միայն բարբարուներուն: Բայց յոյն առաջին բժիշկներուն եւ փիլտոփաններուն ազդեցութեամբ՝ մարզանքի սէրը կը տարածուի երկրին մէջ: Սոկրատ կ'առաջարկէ մարզել ոչ միայն տղաքը, այլ եւ աղջիկները: Արիստոտէլ կը թէլադրէ երիտասարդութեան սորգեցնել գգեղեցիկ զպրութիւնք, երաժշտութիւն եւ մարմնամարզ: Փիլոսոփատէս մարմնամարզը կը համարի բժշկութեան մէկ ճիւղը եւ կ'առաջարկէ ոչ միայն մարզանքով դարմանել կարգ մը հիւանդութիւններ, այլև երիտասարդութեան պարուադրել մարմնամարզը իրեւ վահան հիւանդութեանց դէմ:

Եւ ահա երկրին մէջ ամէն կողդ կը բացուին մարզարաններ, մարմինները կը մերկանան, զրօսախաղերը հանապազօրեայ զրազում կը դառնան, այնքան որ Սողոն կը մղուի դատապարտելու կատարուած շափազանցութիւնները:

Մարզատուն յամիողներ մերկ էին բոլորը, օծարանին մէջ իրենց մարմինը կ'օծէին իւղերով եւ անմիջապէս կը սկսէին մարզանքի: Կը սանանէին անխմոր հացով, յուղոր աղացուած ալիւրէ եւ թարմ պարնիրով պատրաստըւած: Կ'ուոտէին առատ միս, խորոված, որու վրայ կը ցանէին Սամիթ:

Պիտի չթուեմ բոլոր խաղերը, զորս կը կատարէին մարզելու: համար իրենց գնդերները: Կը բաւէ ըսել միայն, որ այս ամբողջ շարժումնեն նպատակն էր ուժ ամբարել մկաններուն մէջ, տոկունութիւն տալ ջղերուն, սպարտակեան ողի ներշնչել մարզիկներուն: Վերջապէս կը պատրաստէր կորիւի գիտակից մեքենայ մը, այդ մեքենան էր, որ, ետքէն, զործեց եւ հիմը գրաւ հելլէն փառաւոր աշխարհակալութեան մը:

Հոռվմայեցիները, ճիշդ է, ունէին ազգային մարզախաղեր, բայց երբ տիրեցին Հելլէններուն՝ իւրացուցին անոնց մարզախաղերը եւս: Մարմնակրութեան պատութեան, իրեւ ինցնատպութիւն, անոնք տուրին բազնիքը, ուր որ զացին, Փոքր Ասիա թէ Ասիրիկէ, անոնք հիմնեցին բազնիքներ, հսկայ չչնքեր՝ պազ եւ տաք ջուրիք առանձին տաշաններով, քրտնարանի բաժինով, որուն կից օծարանը, ուր կը չփէին մարմինը, կը մարձէին, մազերը կ'ածիլէին ու կ'օծէին անուշահու իւղերով, յիտոյ բազնիքին առին զանազան զրօսախաղեր կը կատարէին: Բայց ինչպէս կը գրէ Տոքթ: Գէլէն տի՛ Քործ, Հոռվմայեցիները մարզախաղերուն մէջ աւելի հաճոյք կը փնտուին քան օդտապաշտ ձգտում մը, ահա թէ ինչո՛ւ պատասխանատու կը համարուին մարմնակրթական շարժման անկումին:

Աւելի ճիշդ է, սակայն, ամբաստանել քրիստոնէութիւնը, որ իր ազգեցութեան տակ առած կեսարներուն բերնով՝ հրամայել տուաւ որ վերջ գտնեն մարզատօնները, փակուին մկրէսները, որովհետեւ կրկէսներու մէջ թափ-

ուած արիւնը ընդվզում կը պատճառէր Եկեղեցին, եւ մարզաբաններու մէջ ցուցալը ուած մերկ մարմինը կը գայթակղեցինք հաւատացեալները:

Ու մինչեւ Միջին-Դար տեսեց այս արգելքը: Մարմնակրթական ճգնաժիցութեան (Հետեւի մասնաւոր ու խիստ սննդառութեան, Փիզիքական տաշաննելի փորձերու) յաջորդեց միսթիքական ճգնակեցութիւնը (մեռցնել մարմինը զրկանքով եւ առողջապահական օրէնքներու անտեսումով), «փրկելու ամար հոգին»): Հակառակ կատարուած յանդուգն փորձերուն՝ վերակենդանացնելու համար հին մարզատօնները, քրիստոնէութիւնը ամէն բան ըրաւ ու խափանեց՝ ներելով միայն ձիարշաներուն ու ձեռնազնդակի խաղերուն, առաջին զրօսախալը շատ սիրելի էր ասպետներուն, իսկ երկրորդը՝ հասարակ ժողովուրդին:

Վերածնունդին, որոշ չափով զարգացաւ մարմնակրթութիւնը: Բժիշկներն են որ կ'անցնին շարժումին գլուխը: Արդէն, Միջին-Դարու վերջաւոթեան, արթնցեր էր «մարմնոյ սէրը»՝ Ռամպլէ Հետաքրքրական տեղեկութիւններ կուտայ այդ շրջանի մարմնակրթական ըմբռնումներուն մասին: Հումանացի աշխարհահոչակ թէիշը, Պոէրհապէտ, առողջապահութեան գլխաւոր պայման կը համարի մարմնակրթութիւնը: Եւ երր կ'անցնինք ժամանակակից շրջան, ժամ-ժաք Ռուսո ազդանշան կուտայ ընութեան պաշտամունքին, ներշնչուելով, ինչպէս կը հաստատէ Տոքթ. Պարթիսոլ, բժշկական գրականութենէն: Այնուհետեւ իրարու կը յաջերդեն Փեսթալոցի եւ Լինկ, որոնց համար ըսուեցաւ թէ իրենց մարմանկրթական տեսութիւնները քաղած են Արեւելքի հին աւանդութիւններէն, (Տոքթ. Պուտածէ երկուքն ալ հարկատու կը համարի ժամ-ժաք Ռուսոյի, նոյն տեսակէտը կը հաստատէ նաեւ Տոքթ. Գէրդըրոն, գէթ Փեսթալոցցի կրած ազդեցութեան մասին):

Այնուհետեւ կուգան Ամորոս Թրիա, Տէմբնի, Լակրանժ եւ ուրիշներ, որոնք շարժումը կը հասցնեն մինչեւ մեր օրերը:

Սկառուտական շարժումը պահ մը տարածուեցաւ երկրէ երկիր, բայց չզարդացաւ իրերէ մեթոտ կամ գպրոց, եւ արդէն սկսած է տեղքայլ ընել:

Նոր առաջեալները մեզի բերին սէրը մերկապաշտութեան, բացօթեայ կեանքին, արեւապաշտութեան, լիունադնացութեան:

Այժմ մարմնակրթութեան շարժումը կը հետեւի նոր վարդապետութեան մը,՝ Հելլէնական վարդապետութիւնը կը թելազրէր ուժ տալ Փիզիքական կաղապարին, ինչպէս կը մատնէ ծանօթ առածը. «Առողջ միտք՝ առողջ մարմնի մէջ»: Այժմ լրջուած է վարդապետութիւնը, առողջ միտքն է որ կը ստեղծէ առողջ մարմինը, ուստի կը թելազրուի նախ պատրաստել միտքը, հոգին, նկարագիրը: Քանի մը տարիէ ի վեր, իրարու ետեւէ լոյս կը տեսնեն թշշկադիտական եւ հոգեբանախօսական աշխատութիւններ, որոնք կուգան հաստատել այն զօրաւոր ազդեցութիւնը, զոր հոգեկան ուժ կը թողու Փիզիքական կազմախօսութեան վրա:

Մեր մարմնակրթական շարժումին պատմութիւնը կուտայ Հ. Վ. Հացունի՝ երր կը ներկայացնէ «Դաստիարակութիւնը հին Հայոց քով»: Նոր շրջաններու մէջ՝ յիշատակելի պիտի մնան «Կորիճներու ընկերութիւնը Լեռնաստանի Հայոց եւ (Զարքաշական) ընկերութիւնը Պոլսոյ Հայոց մէջ»: Հայ Մարմնակրթական լնդէն: Միութիւնը եւ սկառուտական կազմակերպութիւնը, որոնք ստեղծուեցան առաջին անդամ, պատերազմէն առաջ, եւ անօրինակ խանդակառութեամբ մը մերակազմուեցան, Զինադպարին, Պոլսոյ մէջ եւ յետոյ ցրիւ ևկան զաղութէ զաղութ, չեն կրնար գոհացնել մեր ցանկութիւնները: Դժբախտութիւն է, որ չկրցաւ պատմական արժէք զառնալ այս շարժումը:

Մարմնակրթութիւնը, ըստ հելլէն փիլիսոփաներուն, մաս կը կազմէ բժշկութեան, այժմ պէտք է ըսել թէ մաս կը կազմէ Հոգեբանութեան։ Այդ տեսակէտով՝ պէտք է նետել այեւս մարմնակրթութիւն կամ սկառատիզմ բառերը եւ ընդունիլ մարզական շարժում բացարութիւնը, անոր տալով ուս պարզ իմաստը— Մարզել, արծարծել հոգեկան ու Փիզիքական ներքին թաքուն ուժերը։ ի՞նչ կ'արժեն գողերապինդ եւ քաջալանջ սերունդները, եթէ տկար են միաբան։ Այստեղ միտք բառը չի նշանակեր հմտութիւն, այլ Հոգեկան առողջ ոչֆիշբաներու համազրութիւն։ Ծէֆիշբաներու տեսակէտով, հայ միտքը չեա ետ կը մնայ երոպական ազգերու միտքն, մասամբ էսրի ալէտալիէ կարելի է կոչել հայ միտքը, ինչպէս ցոյց կուտան կարդ մը քենարեր։ Օրինակ՝ յանկարծական հարցում մը ըրէք երիտասարդի մը եւ չափեցէք հարցումին եւ պատասխանին միջեւ սահած ժամանակը։ Հայ երիտասարդը ետ կը մնայ երոպացի երիտասարդներէն, այս փորձին մէջ։ Քննական ու վերըւծական ոդին եւս նուազ զարդարած է հայ երիտասարդին մէջ։ Եւ իր համազրական կարողութիւնը աւելի զակաս։

Հոգեկան ոչֆիշբաներու գիտութեան, անոր զարգացման եւ թերութեան պատճառներուն, ցեղա-կենսաբանական պայմաններուն, Հոգեբնախօսական աղդակներուն մասին կ'արժէ անդրադառնալ առանձին։



Հ. Մ. Ա. Մ.-ի նար Դավրոցի սկառատներու խումբը (Կ. Պոլիս) կեդրոնը՝ Ա. Քրիստան, Յ. Թ. Հինդլեան, Գ. Մալաքեան եւ Ս. Քնարեան

## ՆՈՐԷՆ "ԹԷԼԷՎԻԶԻՈՆ"

Ֆրանսիակեն-Ալգուերէն քէլէ-հեռա... արժատին բայ են կազմեր եւ առաջարկեր էին «Հեռացոյ» ձեւը. իրը հոմակիշ-համազօր քէլէվիզիօն-քէլէվիժըն նորակերտ բառին: Այնպէս ինչպէս կազմուած եւ ընդհանրացած են հեռադիտակ, հեռամայմ, հեռախօս, հեռագիր, հեռաչափ եւլու.՝ իրենց ածանցներովը:

Այս կարճ ու ճշգոն ածանցումներով գիրքին բառը ցարդ կազմուած եւ առաջարկուածներուն մէջ ածենէն յարմարը գտած էի:

Նկատելով որ քէլէվիզիօն բառն ու գործիքը օրէ օր աւելի կարեւորութիւն կը ստանայ մամուլին եւ տորենյ խօսակցութեան մէջ. եւ իր յեղունորոշ ամէն ոք պիտի փափաքի աւնենալ անոր հայեցի լաւագոյն համազօրը որ ընթացնուի ամէնին ու գործածութեան դրուի. ես ահա կ'առաջարկեմ ու բեշ մի եւս աւելի պատ հայեցի բառակազմութիւնով.՝

## Պ Ա Տ Կ Ե Բ Ր Ա Ց Ո Լ

Այսինքն պատկեր ցալացնող գործիք. պատկերի մը ցոլացում. պատկեր որ կը տեսնեմ ցոլացած:

Անոր մէջ կայ թէ՛ պատկեր եւ թէ՛ շարժում արտայայտող իմաստ: Զի շփոթուիր ոչ հեռապատկեր, ոչ հեռանկար բառերուն հետ, ոչ ալ խորթ կը հաջէ հեռատեսիլ կամ պատկերասպիտ ձեւերուն պէս:

«Պատկերացոյ»ը նոյնքան գիրքին ածանցուաղ քաղցրահունչ, կարճ ու կոկիկ բառ մըն է, որքան «Հեռացոյ»ը:

Հանրաքուէին կը մնայ ընդունիլ եւ գործածել կամ մերժել:

Փարիզ 16 Յունիուար 1956

## Տ. ԶԻԹՈՒՆԻ

Վաստակաւոր գրադէտ-բանասէր Տ. Զիթունի մեղ կը խնդրէ յայտնել, որ վերջերս մեծ եռանդ կայ Ամերիկայի համալսարաններուն մէջ հաստատել ձայազիտական Ամբիոն-Անոնց կից նաև զրադարաններ, որոնց պարունակելիք հայագիտական գրքերէն կարենան օվուուիլ թէ՛ հայ եւ թէ՛ օտար ուսանողներուն ու գիտունները:

Պր: Զիթունի ունի հայագիտական, պատմական, գրական, բանասիրական եւ այլ ծիւզերու վերաբերեալ մեծաքանակ գիրքեր եւ պարբերականներ, չին նոր, որոնք կը վտանգուիին շատ ձեռնտու գիներով: Եթէ կան նուիրատուններ, որոնք կը փափաքին այդ ընտիր գիրքերէն քանակ մը նուիրել այդ համալսարաններուն, հանրային կամ ընտանեկան զրագարաններուն եւ կամ բարեկամներուն, թող դիմեն իրեն:

Այս գրքերէն մանաւանդ հեղինակի Սասունական-ը, որ ամբողջութիւնն է Հայ ժողովրդական գիւցազնակիպին Եօթը ձիւցերուն զմայլելի պատմը-ւածքին, գրուած օահուն աշխարհաբարով, 1168 էջ ու հազիւ 11 տոլար, պիտի ըլլայ մնայուն անմահ յուշարձան ձեր գերդաստանին եւ ձեր անունին, տմերիկան մեծ ազգին լոյսի վառարաններուն քով:

Ապսպարանք բնողները թող բարի ըլլան գիրքերուն փոխարժէքը դրէւ, ձեր համակին հետ, չփող մը, հետեւեալ հասցէով.՝

D. Tchitouny, 13, Rue Caumartin, Paris, 9e.

Կարելի է տալ նաև հասցէնները, որպէսզի հեղինակը ինքը զրկէ գիրքերը ձեղիք: Կրկնենք, որ չէք պէտք է ըլլայ Տ. Զիթունի անունով եւ Ամերիկայի մէջ պանքայէ մը գանձելի:

Յոյս ունինք, որ պիտի գտնուին հայ գիրքը տարածող բարերարներ:



S. Զհթուինի



ՅՈՒՆ. ՀԻՆԴԼԵԱՆ.

Պոլսոյ «Նոր Դպրոց»ի Նիմնադիրութեանքն ու նաեւ ծանօթ մանկավարժ Ծովէ. Թ. Հինգիեան, Հայոց մէջ մարմնակրթական եւ ժամանակապահէս սկառուտական շարժման դաշտաբախոսներէն եղած է: Ըլլալով հմուտ գաղաքարակ, ան մարմնակրթութեան մեջ կարեւորութիւն կուտար իրեւ առդակ Հայ երիտասարդութեան բարոյական դաստիարակութեան: Ան էր որ, Շ. Քրիսեանի հրատարակած «Մարմնամարզ»ի մէջ սկառուտիզմի էլութիւնը պարզեց, եւ պատերազմէն վերջն ալ կորովի դաշտաբախոսը կղաւ անոր: Իր այդ գրութիւնները, պրակերու վերածուած, Հայկական դաւառներու մէջ մղիչ աղջակները եղան մարմնամարզական շարժման: Իր վարժարանին մէջ, 1913-ին, առաջին անգամ ըլլալով, կազմակերպեց սկառուտական խումբներէն մին, որ հետպահէ վարակիչ դարձաւ նաև միւս վարժարաններուն համար:

Հ. Մ. Բ. Մ. ի Հիմնադրութենէն վերջ, եղաւ անոր գլխաւոր հովանաւորողներէն մէկը: Մանկավարժի իր անցիճնելի կարողութիւնը, հանրային իր գիրքը, ու նաեւ իր բարոյական անձը միացած մարմնակրթական շարժման մասին իր ցոյց տուած անկերպագան աջակցութեան, ո՛չ միայն նպաստեցին նախապատերազմէնան մեր նոր սկսուած մարմնակրթական շարժման, այլ զայն հիմնաւորեցին տեսականօրէն եւ գործնականապահէս: Ու այդ եղաւ գլխաւոր պատերազմէն մէկը, որ պատերազմէն յետոյ հիմնուած մեր միութիւնը արժանացաւ հանրային համակրանքին եւ յայնօրէն տարածուեցաւ:

Յովէ. Հինգիեանի «Նոր Դպրոց»ը, այդ ըշանին, գրեթէ միակն է հայ վարժարաններուն մէջ, որ բխօրէն որդեգրեց մարմնակրթանըը իրեւ դաստիարակութեան տեմիջական միջոցներէն մէկը: Սկառուտական խումբներէն զատ, իր դպրոցը ունեցած է նաեւ ոտնազնդակի խումբեր:

Այս քացառքի մանկավարժի կեանքն ու գործը արժանի է գնահատուենք:

## ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ՄԱՐԶԱՆՔ

Գրեց՝ ՄԿՐՏԻՉ ՆԱՆՅԴԵԱՆ

«Զինուորական Մարզանքը ըսկելով, պէտք չէ շփոթիլ թէ՝ սկառատները պարտաւոր են զինուորներու պէս ենթարկուած ըլլայու այլազան մարզանք ձերու։

Սկառատներուավերաբերեալ մարզանքը շատ պարզ է եւ ոչինչ կայ իրթին։ Տրուած թուրու հրահանգները ուրիշ նպատակի չեն ծառայեր, եթէ ոչ՝ սկառատական խմբակները եւ բանակները կանոնաւոր եղանակաւ մը շարժման մէջ զնել, առանց խառնաշխաթ թութեան եւ անկարդապահութեան։

Սրբ Գէյտըն Բառէլի բառերով «Եթէ տեսնեմ սկառատական բանակ մը, որ լաւ մարզանք կը կառարէ, բայց անկարող է հետքի մը հետեւիլ կամ իր կերակուրը եփել, պիտի բամ թէ խմբայետը իր գերին բուն անը չէ», եւ կ'աւելցնէ. «Անտարքըն եւ երեւակայութենէ զուրկ պետը անդադար մարզանքի կը յինու, իր իր միակ ապաւէնը»։

Սկառատական բանակներու համար մեծ կարեւորութիւն ունի զինուորական մարզանքը արտաքին երեւոյթի տեսակէտով։ Արտաքին բնդկանուր տեսքով այ ամբողջ բանակը կոկիկ եւ ներկայանալի կ'երեւի։

Առզային ցոյցերու եւլն. միջոցին, ուր սկառատները կը հրաւիրուին մասնակցելու, լաւ մարզուած բանակներու անցքը չափազանց ապաւորիչ կը դառնայ հանրութեան եւ առարկայ՝ ժողովրդային համակրութեան։

Սիառատական կաղմակերպութեան փրոփականտայի տեսակէտին, լաւ մարզուած խմբակներու երեւոյթը, իսկապէս օգտակար ծառայութիւն կրնայ մատու զանել։

Խմբապետները պէտք է դդուշանան զինուորական մարզանքը յափազանցելի եւ սկառատները ժամկերով անով զրադեցնելի։ Անձնական փորձառութեամբ գիտեմ թէ տղաք սիրահար են զինուորական մարզանքի, բայց անմիշապէս որ այդ մարզանքը կը դառնայ անոնց միակ զրադումը իրենց երեւոյթան հաւաքոյթներուն, ոգեւորութիւնը հետզհետէ պիտի նուազի ու աղայոց թիւն ուլ օրսստօք պիտի պակսի հաւաքոյթներէն։

Խմբակներու պետքը կրնան իրենց սկառատները մարզել 10-15 վայրկեան իւրաքանչիւր հաւաքոյթի միջոցին, ամէն աւելի վատնուած ժամանակամիջոցը տաղտուկ պիտուկ պատճենակ տղայց։

Զօրահանդէսներու եւ կամ աստիճանաւարի մը ընդհանուր սկառատներու հաւաքոյթի քննութեան պահուն, ամէն մէկ սկառատ պարտաւոր է կատարեալ համազգեստով ներկայանալ, նոյն իսկ ամենէն աննշան մանրամանութիւնները պէտք չէ պակսին։ Օրինակ՝ աշքառու թերութիւնը մը կը նկատուի, եթէ սկառատ մը ներկայանայ աղտոտ համազգեստով, կամ ուեէ կոճակ մը փրթած, եւ կամ կօշիկները անմաքուր եւ կապերը քակուած եւլն։

Հայ սկառատներու յատուկ միօրինակ զինուորական մարզանքի դրութիւն մը, որքան որ բազմալիք, բայց խիստ արդարացոցիչ պատճաներ արդելք եղած են այդպիսի դրութիւն մը ծրագրելով գործադրութեան զնելու։ Որովհերաքանչիւր աեղի սկառատական կամմակերպութիւն իր միջավայրէն օգտրելով, զինուորական մարզանքի ձեւ մը պարտադրած է սկառատներուն, այնպէս որ այսօր Հայ սկառատներու կատարած մարզանքներուն մէջ առեւի այլազանութիւն մը կը տիրէ։

“Ումանք անէլիսական դրութեամբ կը մարզուին, ուրիշներ Փրանսական,

ուրիշներ թրքական իսկ Հայաստանի սկառատներն ալ Ռուսական դրութեան կը հետեւին :

Մարզանքի այս խառնաշփոթութիւնը նվիրու, եւ տիգար գրութիւն մը ունենալու միտումով՝ հոս դրի առած եմ հայկական բանակին մէջ գործառ դրուած մարզանքին ձեւը եւ հրամանները, պատշաճեցնելով անոնք սկառատած բարակներու եւ բանակներու :

Հոս նշանակուած հրամաններու եւ ոճերու հայերէն բառերը գուցէ ոմանց անծանօթ եւ ոմանց ալ ինորթ հնչեն, բայց տարիկա շատ բնական է եւ ոչինչ կայ տարօրինակ : Նոր բառեր, նոր ասացուածքներ՝ երբ գործածութեան կը մտնեն, առաջին առթիւ անախորժ կը հնչեն . բայց քանի մը վարժութենէ յետոյ, անոնք կ'ընդհանրանան եւ կը զառնան ժողովուրդին սիրելի :

Այնպէս է նաեւ զինուորական հայերէն նոր բառերու մուտքը մէր մէջ, նախ խրթին եւ անիմաստ պիտի գայ, իսկ յետոյ սահուն եւ իմաստալից պիտի երեւին :

Աւելորդ պիտի չըլլայ, գուցէ, այժմէն իսկ ըսել թէ՝ զինուորական այն բոլոր բառերը եւ հրամանները, որ այս գրքին մէջ յիշուած են իրենց հայերէն տարազով, արդինք են բարձրաստիճան հայ անուանի զինուորականներու եւ հայագէտներու յանձնախումբի մը անխոնջ աշխատանքին :

### ՇԱՐՔԵՐ ԵԽ ԱՆՈՒՑ ՂԵԿԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

1.- Շարք կը կոչուի սկառատներու՝ սահմանուած դասաւորութիւնը՝ ժիասին տեղաւորուելու, շարժելու եւ գործելու համար :

Մանօրութիւն- կարգ կը կոչուի շարքերու միացումը, մէկպեսի ղեկավարութեամբ՝ ժիասին գործելու համար :

2.- Այն շարքը, որուն մէջ սկառատները կողք կողքի մէկ ուղիղ գծէ վրայ կանգնած են, կը կոչուի տապան :

3.- Շարքի ծայրերը կը կոչուին քեներ՝ աջ եւ ձախ: Շարքի դարձումներու ժամանակ թեւերու անունները անփոփոխ կը մնան:

4.- Շարքի այն կողմը, որը սկառատներու երենները դարձած են, ունենալով աջ թեւը՝ աջէն, եւ ձախ թեւը՝ ձախէն կը կոչուի նակատ :

5.- Երկտորան շարքի մէջ, երկրորդ տողանի սկառատները կը կազմին առաջին տողանի սկառատներու ետեւը, մէկ քայլ հեռու ծոծրակի դէմ: Տողանները կը կոչուին վաղին եւ երկրորդ: Այս անունները գարձումներու ժամանակ անփոփոխ կը մնան:

Զորուն պահան սկառատները միշտ մէկ տողան կը կանգնին:

6.- Երկու սկառու՝ մէկը ուղիղ՝ միւսի ետեւը կանգնած երկեակ կը կազմին :

Առաջին տողանի այն սկառատը, որուն ետեւը սկառու կանգնած չէ, մրակ կը կոչուի:

Երբ առաջին տողանէն մէկը դուրս կուգայ, անոր տեղը կը բռնէ՝ երկրորդ տողանի մէջ անոր ետեւը կանգնած սկառութը՝ իսկ երբ երկեակ կը պակւի, շարքը կը փակուի, կը խտանայ դէպի հաւասարման կողմը:

7.- Երբ շարքը երկրորդ տողանի վրայ կը դառնայ, ժիակ սկառութը առաջին տողանէն կ'անցնի երկրորդ տողանը:

7.- Շարքը կրնայ ըլլալ փակ եւ բաց, երկու պարագային ալ՝ միատողան կամ երկտորան:

Փակ շարքի մէջ իւրաքանչիւր տողանի սկառութ այնպէս մը կը կանգնի, որ մէկուն արմուկէն մինչեւ միւսինը՝ դաստակի լայնքի չափ հեռաւորութիւն ըլլայ:

Բաց շարքի մէջ սկառաներու մէջի հեռաւորութիւնները (Միջացները) կ'աւելինայ մէկ բայլ եւ կամ ինչքան որ հրամայուի:

8.- Անընդհատ դիմ մը կազմող փափ շարքը կը կոչուի երկայնած շարք:

9.- Փակ (բաց) շարքի մասերի մէկը միւսի ետեւը կանգնած, միւս կը կազմեն:

Սիւնի առջեւի մասը կը կոչուի զլուխ, իսկ ետեւի մասը՝ տու ւու:

Սիւնի առջեւը կանգնած մասի առաջին տողանի եւ անոր ետեւը կանգնած մասի առաջին տողանի միջև եղած տարածութիւնը ներակայութիւն կը կոչուի:

Սիւնի գլուխէն մինչեւ տուտը եղած տարածութիւնը սիւնի խորութիւն կը կոչուի:

Սիւնները կը կոչուին սիւն կազմող մասի եւ սիւնի գլուխը կանգնած մասի անունով: Յաճախ գործածուած սիւնները կարճառու անուններ կը ստանան:

10.- Թողոր շարքերու մէջ պէտք է ուշադրութիւն եւ կատարեալ զուտաթիւն պահպանել: Առանց թողարկութեան, ոչ ոք իրաւունք չունի շարքին գուրու գալու:

Փակ շարքի մէջ պէտք է առաջ նայիլ, անշարժ կանգնիլ, համաշափ քաւել, տողանի գծով եւ երկեակներով ու քառեակներով հաւասարուիլ:

Բաց շարքի մէջ պէտք է համաշափ քաւել եւ ճիշտ հաւասարում պահպանել, միայն տրուած պատուէրի համաձան:

11.- Շարքի մէջ բոլոր շարժումներն ու գործողութիւնները կը կատարուին պէտք հրամանով, պատուէրով, պայմանական նշանով կամ աղդանչանով:

12.- Հրամանը կը բաժնուի նախապատրաստականի եւ կատարողականի: Նախական հրամանը պէտք է երկար, պարզ եւ որոշ արտասանել, իսկ կատարողականը՝ բարձր, կտրուկ եւ ազդու: ճայնը յարմարցնել շարքի երկայնութեանը:

13.- Պատուէրը կուտայ պեար անմիջապէս ինքը կամ համհարզներու (եւ աէ զամբ) ոռոգչանդակներու: եւ լրատարներու միջոցով եւ կամ աղդանչաններով եւն:

14.- Պայմանական նշաններ:

ա) ճեռքը վեր բարձրացնել: - ուշադրութիւնը գրաւելու:

բ) ճեռքով ցոյց տալ շարժման ուղղութիւնը: - շարժումը սկսել քոյլով:

շ) խանի մը անզամ ցոյց տալ շարժման ուղղութիւնը: - խումբը վազցնել:

դ) բարձրացուած ճեռքը մէկ անզամէն արագ իշեցնել: - խումբը կանգնեցնել:

է) ճեռքը հարիզնական դրութեամբ մեկնիլ ուզուած ուղղութեամբ: - խումբը ուղղութիւնը փոխել կանգնած, եւ շարժուէլու ժամանակ:

զ) ճեռքը վեր բարձրացնել եւ զիսի վրայ ազ ու ամի շարժել: - խումբը երկայնել:

է) բարձրացուած ճեռքը զիսու վերեւը պտուել: - խումբը հաւաքել:

ը) մէկ խանի անզամ ճեռքը ներքեւ բափահարել: - խումբը պառկեցնել:

15.- Վերոյիշեալ բոլոր նշանները կարելի է առաջ գլխարկով, գաւազանով: Իուրու սկառուտները պէտք է անմիջապէս կամարեն՝ այդ նշաններուն պարունակած հրամանները:

## Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԹԵՍԱՂՈԽԻԿԻ ՄԷԶ

Աշունը մարզական ժիութեհական կեանքի առաջին եղանակն է : Ամառուան երկար գաղարէն վերջ, կը սկսին մարզական փորձերը, մրցումները եւ ակումբային կեանքը :

Մեծերու եւ փոքրերու պարզէթի կանոնաւոր փորձերը, կարող մարզիչի մը հսկողութեան տակ, տեղի կումենան շաբաթը երկու անգամ :

Երկու ամբուն է վերարդէն պկասան նն Սելանիկի անշափահասներու պարզէթի մրցումները : Ա. և Լ. Մ.ի խումբը ունեցաւ եօթը մրցումները : Յաղթեց, իրավիսի, Բաօքի, Անաթոլիա Գոլցէնք եւ Մելիթէայի իրամբերուն, իսկ փոքր տարրերութեամբ պարտուցաւ՝ Խանի, Արքայի եւ Վաօի խումբերէն : Անաց մէկ մրցում : Մեր ողպաք մէծ լոյս ունին որ, այդ վերջնին ալ պիտի յաղթեն, անջաւու եթէ այդ ողպաք, Հայու անպարտելի ողպաք դաշտ իշնեն : Այդ պարագային յաղթանակը անխուսափելի է :

Անշափահասներու մրցաշարքը աւարտելէ վերջ, շուտով պիտի սկսին նաև մեծերու մրցումները : Այս տարի Հ. Մ. Ը. Մ.ի խումբը իրեւ պատճին կարգի խաղացող խումբ պիտի ճակատի իրմէն, բաւական զօրաւոր իրամբերու հետո : Եթէ մեր ողպաքը կանոնաւոր կերպով մատանակցին փորձերուն, եւ ինչպէս վերը լինեցինք, ունենան մէկ նպատակակիցու, այսինքն ազգային պատիւը բարձր բռնել մարզադաշտին վրայ, այդ պարագային, կարելի է յուսաւ որ, պատուաւոր արդիւկներով դուր պիտի գան յառաջիկայ առաջին գառակարգի մրցումներէն :

Այս տարուան եղանակի ակումբային առաջին բացումը պիտի ունեցաւ դասախոսական երեկոյթով մը : Անդամ-անդամուհիներու եւ համակիրներու հոգ բազմութիւն մը, ժամանակէն առաջ լեցուցած էր սրահը, լոերը, համագ. փորփ. Ցակոր Ալոճնեանը : Եղա. Ա. Ճամճնեան ներկաներուն ժամանակներին վերջ յարդելի դասախոսը, զայն հրաւիրեց խօսելու :

Փրոփ. Ալոճնեանի ընտրած նիւթը մէծ հետ հետաքրքրութիւն եւ խանդավառութիւն ստեղծեց ներկաներուն մէջ եւ յանախ ընդմիջուեցաւ ծավերով : Եղբայրական լիքը մթնոլորտի մէջ, երեկոյթը շարունակուեցաւ մինչեւ ուշ զիշեր : Ներկաները պատուասիրուցան թէյով եւ քոյրերու կողմէ պատրաստուած կարկանդակներով :

Յունուար 1-ին, Կաղանդին օրը, Հ. Մ. Ը. Մ.ի անդամ-անդամուհիները շնորհաւորական քարթեր բաժնելու համար շրջադայեցան անխոտիր բոլոր աղդայիններու տառները եւ ինչպէս միշտ, այս տարի ալ թէ՛ հիւրասիրուեցան եւ թէ նիւթական լիառան նուէններ ստացան ինպատ Հ. Մ. Ը. Ա. Մ.ին :

Նոյն օրը, երեկոյեան Հ. Մ. Ը. Մ.ի ակումբին մէջ, ի պատիւ ժարդիկներուն, տեղի ունեցաւ աւանդական գալթայի բաշխումը :

Նախ քան գաթայի կորուելը, խօսք տառա Հ. Մ. Ը. Մ.ի ասենապահ եղա. Ճամճնեան եւ պատմականը ըրաւ թեսադանիկի Հ. Մ. Ը. Ա. Մ.ի համագրութեան : Տուաւ 25 տարիներու ընթացքին ունեցած գործունեութիւնը, ամփոփ յդծերաւ մէջ եւ վերջացաւ իր խօսքը շշանով թէ՛ Հ. Մ. Ը. Ա. Ը. Կայ ու պիտի մնայ՝ որքան ժամանակ որ հայ երիտասարդութիւնը դիտակից է իր կոյզամին՝ Հայը Հայ պահելու վան զարդարին :

Ետոյ սկսաւ գաթայի բաշխումը, որ մէծ խանդավառութիւն ստեղծեց ներկաներուն մէջ, որովհետեւ օրուան բախտուոր մարզիկը պիտի արժանա-

## ՄԵՔՍԻՔԾՈ ՍԻԹԻՒ ՀԱՅ ՄԱՐՄԱԿՐԹԱՍԻՐԱՑ ՄԻՌԻԹԻՒՆԸ

Պարքը մի “Հայրենիք”ի վերջին թիւերէն մէկուն մէջ, հրատարակուած է Մեքսիքո Սիթիի Հայ Մարմակրթասիրաց Միութեան մէկ ծանացաւմը՝ նույրուած մեր մարզական շարժումնին։ Այս առքին, նոյն թերթին մէջ, ևսուն Պատուեան ստորագրած է հետեւեալ յօդուածը։

Առնուած քայլը թող զարմանք չառթէ, քանի սփորը դարձած է բոլոր ազգերու երիտասարդ թէ չափահան տարրերուն ամենէն հրապուրիչ զրազումը, առանց մատնանշելու զարթուն տարին անցուցած եւ ինքը ինքնին երիտասարդ զգացող դասին հետաքրքրութիւնը կամ մասնակցութիւնը։ Փողովուրդները հպարտութիւնով եւ հետքով կը հետեւին, մարզական գետնի վրայ իրենց զաւակներուն ճեռք բերած յաղթանակներուն։

Կարդէ յիշեցնել թէ, զես վերջերս տեղի ունեցող երկու մրցումներ Մ. Նահանջներու մէջ, կոփամարտ մը եւ պէսզպօլի խաղ մը, ամբողջ աշխարհի ուշադրութեան առարկան գարձան։ մամուլ, ձայնասփիւու, թէ հետապատկեր, լարուած պահեցին բոլորի ուշադրութիւնը։ Այստեղէն, Մեքսիքո Սիթիէն, մասնաւոր անձեր զրկուեցան մրցման վայրերը, որպէսզի մրցումներու յաղորդական երեւոյթները ձայնասփիւու միջոցով հաղորդէին հասարակութեան։ Ապա վարահօրէն կարելի է ըսել թէ, այդ պահերուն բովանդակ Միացեալ Նահանջներու բնակչութիւնը ուրիշ հետաքրքրութիւն չունեցաւ, քան այդ մրցումները տեսնելու եւ կամ լսելու հետաքրքրութիւնը։

Այսօր, սփորը տարածուած եւ սիրուած շարժումն է՝ շատուերէն անխոտիր։ Հակառակ այդ իրողութեան, հայերս դատապարտելի անտարբերութիւն մը ունինք եւ շատ փոքր բաժին մը, այդ անտարբերութեան վերաբիուն ծանրութիւն կը հանգչի մեր ուսերդուն։ Մտոնաւորաբար անցնելու մօտ եղող սերունդը՝ ոչ թէ անմասն կը մնանք, այլ եւ քննազատական ողի կը ցուցաբերենք առնուած քայլերուն հանդէպ։ Անկախ այդ տիուր իրականութիւններէն, անհրաժեշտ կը գտնենք հետեւի այդ շարժումին, զօրացնելու ու տարածելու զայն, որպէսզի մենք ալ բաժին ունենանք ընդհանունք կշռոյթին մէջ։ Այդ շարժումը կը հետապնդէ զօրաւոր կազմ, առողջ մտածողութիւն եւ հոգեկան ազնուութիւն։ Ու քանի Հայ Մարմակրթասիրաց Միութիւնը կը հետապնդէ մարզական շարժումին ընկարձակումը եւ հզօրացումը, հայ գաղութներու մէջ, թող զարմանք չպատճառէ ուրեմն այս օրուան հրատարակութիւնը։ Թող այդ զարնայ ազնիւ խթան մը, նոր նուաճումներ ճեռք բերելու, համախուներու լաւագոյն աշակցութիւնով։



Նար վարչութեան կողմէ տրամադրուած չ. Մ. Բ. Մ. ի ոսկեզօծ պէճին, որ վիճակուեցաւ եղր. Յ. Ճերմակեանին Ճագուկ մթնոլորտի մը մէջ, երեկոյթը շարունակուեցաւ մինչեւ ուշ գիշեր, մէջ ընդ մէջ եղան խմբերգներ, օրուան պատշաճ արտասանութիւններ պղտիկներու կողմէ եւ զանազան ընտանեկան խաղեր։

Փողովուրդը մեկնեցաւ կաղանդի գեղեցիկ գիշեր մը անցուցած ըլլալու դուռնակութեամբ։

Կը յուսանք որ, ինչպէս միշտ, այս տարի ալ Հ. Մ. Բ. Մ. ի ժրաշճան վարիչները, իրենց մշակած ծրագրը լաւագոյնս պիտի կպատրին։

Հոր կ'արժէ յիշել յանախի յեղյեղուած մտածում մը ու կ'ըսուփ թէ, երբ դպրոց ու եկեղեցի չկան շատ մը վայրերու մէջ, աւելորդ չի՞ հետապնդել ակումք, գրադարան կամ մարզադաշտ երեւան բներելու ջանքը: Այդ մտածում մը կամ առարկութիւնը ըստնք, առնուած քայլին հակառակ ըլլալէ աւելի, նպաստաւոր է: Եթէ չկան դպրոց ու եկեղեցի, մարզական խոմմբերու կազ- մութիւնը՝ Հ. Մ. Բ. Մ. ի ծրագրով, պիտի ունենայ բարերար ազգեցութիւնը՝ լրացնելով կարեւոր պակա մը: Իսկ այս շարժումին ուժ տուողներու եր- բեք ժխտած չենք դպրոցի եւ եկեղեցիի անհրաժեշտութիւնը եւ երբեք յանք չենք ինայած, անոնց ի նպաստ, կամ թերացած նույնական աշխացութեան: Մենք կ'ընդունինք նաև կարեւորութիւնը մեր մատաղ աղջ յատուկ, ակումք- ներուն ու մարզադաշտերուն: Անոնց միջոցով, երեւան պիտի գան հայ մի- ջամայրեր, ուր հայ բարբառին, հայ երգին եւ հայ զգացումներուն ու տե- սիլներուն զարգացման ու ուռացման բեղուն դաշտ մը պիտի ունենանք: Մենք համոզուած ենք որ, ակումք ու մարզադաշտ պիտի վերածուին փոքր հայաստաններու, ու հաւաքուած աղաք նախ հեռու պիտի մնան փարզցներու վտանգէն, այն վտանգէն՝ որ աւելի ահաւոր է քան ժանտատենդ մը, ապա հաւաքարար պիտի կապուին ու զօդուին հայ յոյզերուն, հայ յոյսերուն, ապա իրենց զններ ու մկաններու զօրացման հետ զուգընթաց, պիտի գոտե- պրնդուին հոգեվիրն տիպար հայկակներու չունչ ու սպիով:

Հարկ չկայ պատմութեան էնըրը վերծանելու կամ պրատելու մագա-  
պաթեայ գրչագրեր, ապացուցանելու համար թէ մեր նախնեաց սիրելի զբա-  
ղումներին մէկն էր սփորը: Ըլլայ հայ շննականը, ըլլայ հայ միջակորեարը,  
ըլլայ հայ ազնուականը ունեին իւրայստուկ սփորներ սիրելի: Ապա իրենց  
ձեռք բերած չնորհները կը ցուցադրէին տօնական օրերու առիթով: Նաևա-  
սարդեան տօնենըը, լոկ բամբիկո ու տաւիդի, պար ու կայտի, երգ ու տաղի  
արտայայտութիւններ չէին. անոնք ցուցադրութիւն մըն էին նաեւ հայ առ-  
նականութեան ու բնդունակութեան, հայ ուժին ու կորովին:

Ըիշեցնք զարձեալ թէ, հին զարերուն, ունեցեր ենք նաև պատանիներու կազմակերպութիւններ՝ նոյնիսկ գաղութիւններու մէջ, նման այսօրուան սկառուտական կազմակերպութեան, ուր մէկսկեղուող հայ պատանիները, կը պատրաստուիին ասպետական ոգիով, դառնալու համար քաջ, պատրաստակամ ու հաւատարիմ, ապա ուժուապահ իր խօսքին ու խօսալին, հանդէպ հայրենիքի եւ համայնքի պարտաւորութիւններուն։ Այսօրուան սկառուտական խոչըր շարժումը, որ տարածուած է բովանդակ աշխարհի մէջ, հիացում եւ աքանչացում ստեղծելով, եւ որ հային յիսուն տարուան կեանք ունի, շատ տարիներ առաջ, հայերս ունեցեր ենք, համապատասխան կազմակերպութիւններ ալ:

Ուրեմն, հարկ կը մնայ կրկնելու թէ սփորը սիրելի էր մեր նախնեաց: Դժբախտաբար, անկախութեան կորուստին հետ կորոնցոցինք ազնուածոյն յատկանիշերն ալ: Նուաճող ցեղերու հայածանքն ու բռնութիւնները, մեզ հեռացոցին նաև ափորէն, որով դարձանք ծոյլ ու հեղծ եւ յետոյ անձնաւուր դարձանք ճակատագրապահչութեան. եղանք լման ույաններ: Դարձանք կամազուրկ ու մեղկ. տիրուններու քմայքին ու քմահամոյքին ենթակայ: Բնականաբար, մոռցուեցան եւ լըուեցան ազատագրական պայքարները, մինչեւ վերագրաթիւում: Հատ ու կտոր ձեռնարկներ կամ աս ու ան անձերու փորձեր՝ իրողութիւնը չեն ժխտեք: Պայքարի ողին, մարտնչումներու բոցը, արթեցաւ շատ ուշ, ան ալ ոչ իր ամբողջական թափով ու նուիրումով:

Մուցուած այդ շարժումը կրկին ծնունդ պիտի առնէր թրքական առևանդրութեան հոչակումէն վերջ : Նախապէս կազմուեցան խաղի խումբ, ապա կազմակերպուեցաւ մարզական եւ սկառտական շարժումը : Կ. Պոլսէն սկսող այդ շարժումը, շուտով ատարածուեցաւ նաև գաւառաները : Տարագրութիւնը, թուրք ունրածին ուղղելի ծնունդ, սկսուած աշխատանքը իր սազմին մէջ մէցուց : Ապա պատերազմէն անձիշապէս յիտոյ, զինազադարի օրերուն, վերակազմուեցաւ Հ. Մ. Է. Մ. ը. աւելի լայն հիմերու վրայ . կրրկին կ. Պոլսոյ մէջ : Այս անկամ անտուն ու անսէր երիտասարդութիւն մը՝ որ գուրա ճախներէն ձերքազառուած + երիտասարդութիւն մը, թուրք, գուրա մինուրուտէն ազատուած, կամ հարկադրաբար՝ գոյութեան կոուի պատրազրանքէն աղարտուած, կարօտ իր օգնութեան, տիրանալու համար հաֆ նկարագրի բարեմասնութիւններուն : Հարկ էր փրկիլ «Մնացորդացը» Դպրոցէն ու որբանոցէն անկախ, Հ. Մ. Է. Մ. ի բոյները եզան վրկութիւնը անոնց : Մագագործ պատանիները կրթուեցան ազնիւ զբացումներով : ու միտումներով :

Քեմալական վանտալութիւնները նկան արդ շարժումն ալ խեղդելու : Հուսկ ուրեմն, զազութիւններու կազմութեան հետ, ամենուրեք կազմուեցան Հ. Մ. Է. Մ. ի ճիւզերը : Ցանուած սկըմը ատոք էր եւ փայխայիչը : Ահա 30 արքիններէ ի վեր, Հ. Մ. Է. Մ. ը կը գործէ անխոնջ ու անդուդ : Ան հաւատքով ու յոյսով գոտեպինդ, լծուած է ազնուազոյն աշխատանքի : Ան զարութիւններուն կուտայ մարմնով կիրթ ու ուժեղ, սրտով ազնիւ ու բարեկեցիկ հոգիով արի, սպարաւական սերունդ մը, պատրաստ դրաւելու : պատնէնները ծառայութիւններուն, ի խնդիր հայրենիքի ու հմայնքի բարգաւաճման :

Հ. Մ. Է. Մ. նեղ առութով, մարմնակրթական կազմակերպութիւն մը չէ : Ան հոգածու է նաև իր գրօշին տակ հաւաքուած զայլիկներուն ու արենացներուն նոգիին ու սրտին գամտիարակութեան՝ ազնուազոյն զգացումներու հետամուտ ըլլալով : Ենք մը, առաջնորդութիւն մը գերազնիւ, եւ կիրարկում մը առանց քաղաքական կամ գաւանական խարութեան : Հայր հայ պահնել՝ մարմնով, մտքով ու հոգիով եւ տոգորել զանոնք ծառայութեան ոգիով :

Այս էջերէն, յաճախ անդրադարձեր ենք կատարուող աշխատանքին շուրջ . ապա շեշտեր ենք գեռ կտառարուելիքի մասին, քանի կը 4ետեղին մը փափառուած բարձրութեան մը հասցնել մարզական շարժումը, իրր աղդակ գոյատեւման ու ապակայ պայքարներու :

Երէկի թոյլ ու մեղկ սերունդը, ալ պատմութեան ժառանգ պիտի մնայ : Հաւատառուոր նոր սերունդ մը այսօր հատակ կը նետէ, ընդունակ պայքարելու եւ յաղթանակներ կորդելու : Այդ սերունդի միջոցով, հնարաւոր պիտի ըլլայ նաև կամքջել բոլոր անջրպետները, անոնք պիտի յաջողին մէկ յայտարարի տակ բերելու մէր աղդային ձգուումները, ինչպէս նաև պիտի գառնան խարիսնը մէր տեւականացման : Ու այդ ատեն, հնարաւոր պիտի գառնայ ջանաքերու կերպանցում, որով պիտի արդիւնաւորուին մեր վազուան պայքարները, բոլոր մարզերու վրայ :

Մարմնակրթասիրացը կը գործէ համբերութիւնով : ու հաստատամտութիւնով : Չունինք ո՛չ յաւակենութիւն եւ ոչ ալ յոխորտանք, դառնալու նշանակէտը բոլոր հայեացքներու : Այլ համեստ համզուումով մը կը ջանանք մեր ազգային տեսիյներու իրագործման պատուանդան մը պատրաստել : Մարզական շարժումին վերապահուած է կարեւոր գեր մը եւ մենք մեր բաժինը կը տանինք շարժումին :

Հարկ է մունալ նախնեաց յուսալքումները եւ շվարակել հասնող սերունդը: Ան պիտի առզորուի պայքարի ողիով, պիտի ջամբուի յեղափոխական աւանդութիւններով ու ծառանայ բոլոր տեսակի կաշկանդումներու դէմ: Նոր մարդը պիտի ձեւակերպենք Հայկակներու շունչով ու ոգիով. անոնց մէջ պիտի արթննան քաջութեան ու մարտունակութեան տիպար եղող նախահայրերը:

Ահա գործնական ուղին, պատրաստուելու ազատազրական պայքարին: Ահա միջոցը մեր ակնկալութիւններուն իրականացման: Անոնք ուսչվիրան պիտի գառնան գալոց բաղնումին:

Գաղութներուն մէջ, ազատ հորիզոններու տակ մեծցած այդ սերունդը պիտի ըլլայ արտայայտիչը՝ մեր ազատ ապրելու ցեղային կամքին: Այդ սերունդը, ունենալով իրեն իր առաջնորդ այն նուաճումները՝ զրոս ունեցանք քաղաքական գետնի վրայ, պիտի հետեւի գործի գրական ուղիի մը, անհրաժեշտ է միայն անոնց մակատար պատրաստութիւն ու լման պահպանումը իրը հայ: Այն ատեն, տուեալ վայրիկեանին, ականջալուր հայրենի կանչին, անոնք պիտի նետուին կուտի զաշու:

Այսօր, բոլորս մտահոգուած ենք անցեալ արժէքներու տեւականացման, ինչպէս աւանդութիւն, լեզու, սովորոյթ, եկեղեցի, մշակոյթի արժէք՝ միջոցներ՝ մեր գոյատեւման: Բայց յիշենք որ, առանց սեփական հողի, առանց անկախ հայրենիքի, վտանգուած է մեր տեսականութիւնը, որով այդ պայքարի պատրաստութիւնը պիտի դառնայ մեր գլխաւոր մտահոգութիւնը:

Մեզի յանձնուած սրբազնագոյն տանդ մը կայ. մենք պատասխանատր-ւութիւնը ունինք անոր պահպանման եւ փոխանցումին: այդ մեր թե՞ ԱՊ-ՔԵԼՈՒ ՏԵՆՉՆ է. աղնիւ առաջինութիւնով մը մեր հայրերը զայն հասցուցին մեզ ի հեծուկո բռնազարթերու, ջարդերու ու տարազրութիւններու:

Իսկ մենք. պահանովա՞ծ ենք անոր յաջորդականութիւնը, պիտի կրնա՞նք այդ աւանդը անալարա յանձնել յաջորդ սերունդներու գուրզուրանքին:

Հարկ է անմար պահել մորենին: Հարկ է ջահը Լուսաւորչին պահել պըլըուն: Դուն, ու ես, դառնանք մեր դատաւորը, պամութեան առջեւ:

Պատեհութիւնը եւ ժամանակը միշտ ժլտա եղեր են:

Ահա մեր կարդախոսը:

Մեխիխօ Սիրի


## Ա Զ Դ

Հ. Մ. Լ. Մ. ի Մարմնակրթական Յանձնախումբը կը ծանուցանէ բոլոր անդամ-անդամոււիններուն թէ՝ սկսած են թէնիշի, վոլէյառի, պասքէթպոլի, աթլէթիզմի եւ ջատրակի խաղերը:

Յանձնախումբի անդամները պիտի ժամանակեն բոլոր անոնց որոնք խաղերու մասնակցիլ կը փափաքին, ընելով ցուցմունքներ եւ սորվեցնելով բոլոր անոնց, որոնք նոր խաղ մը սորվիլ կը փափաքին:

Միեւնոյն ժամանակ կը ծանուցաննենք թէ՝ վարչութիւնը պայմանագրուած է մասնաւոր անձերու հետ դաշտերուն խնամքին համար, որոնք ներկայիս կը գտնուին կատարեալ վիճակի մէջ:

Հ. Մ. Լ. Մ. ի Մարմնակրթական Յանձնախումբ



Digitized by Google

## ԱՊՐԻԼ 24-Ի ՍԳԱՀԱՆԴԵՍԻՆ ԱՌԹԻՒ

**Ա.** Արդարեւ, հանդէսին արուած էր համազգային բնոյթ, ապահովելով մասնակցութիւն բոլոր յարանուանութեանց, քաջաքական, ժանկոյթի կազմ մակերպութեանց :

Անցեալ տարուան նման այս տարի եւս բացառիկ իմաստ մը ստացաւ Մեռ օդեսնի 41-րդ տարելիցի տօնակատարութիւնը:

**Բ.** Սղահանդէսը աւելի տպաւորիչ եւ վեհ նկարագիր մը ստացաւ, տօնուելով ճիշդ օրին՝ Ապրիլ 24-ին:

**Գ.** Ապրիլեան ՌԱԽԱՏԱԿԱՆՆԵՐՈՒՆ եւ ՀԵՐՈՈՆԵՐՈՒՆ սուրբ լիշտակր տակաւ իր արժանի բարձրութեան հասցնելու եւ թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին ճակատի վրայ բարերար դեր մը կատարելու կոչուած հզօր դրծօնի մը վերածելու ճամբուն վրայ նշանակալից յառաջդիմութիւն մը կարելի է համարել այս իրողութիւնը, որ այսպէս մտքերը բաւական մը պատրաստըւած են Ապրիլ 24-ին խանութիւններու ու արհեստանոցներու փակ պահելու համար: Այս կը նշանակէ որ մենք՝ վերապրոցներս իրապէս կը զիտակցինք լուսապատկան նահատակներուն եւ հերոոններուն նուիրումի, զոհաբերութեան հոյակապութեան եւ ոչ միայն լոկ խօսքերով մեր յարդանքն ու մեծարանքը կը յայտնենք, այլև ճիգ մը, գոհողութիւն մըն ալ մենք մեր կողմէ կ'ընենք, տարին օր մը խանութիւններու փակ պահելով:

Այս տեսակիտէն չնորհաւորելի էր Հ. Ա. եկեղոցւոյ հոգարարձութեան անազմներէն Պ. Լ. Տէր Աւետիմեանի հրապարակային այն յայտօրարութիւնը՝ թէ յառաջիկայ տարուան Ապրիլ 24-ի հանդիսութիւնը կազմակերպող ժարմի՛ր նկատի թող առնէ համազգային սուզի այդ օրը խանութիւններն ու դպրոցները փակ պահելու մասին ժողովուրդին դանազան խաւերէն եկած առաջարկները:

**Դ.** Այս հանդիսութեան առթիւ, զանազան շրջանակներու մէջ գոհունակութեամբ կը նշուի, որ մենք՝ հայերս – որ արդար կամ անհիւրաւ կերպով անմիաւանութեան ախտէն տառապողներ ճանչցուած ենք առհամարակ – կիրթ ևզեկերու պէս զիտենք մեր տարակարծութիւնները մոռնալ պահ մը, եւ կողք կողքի զալով մեծարել մեր համազգային սուրբերը:

**Ե.** Հանդէսին կարգադիր մարմինը տեղական մամուլին եւ ձայնասփիւսի կայան երուն զրկած էր աեղեկագրութիւններով հայանպաստ քարոզչութիւն մըն ալ րրած եղաւ: Այս տեսակիտէն՝ համապատասխան սրտառութիւնները կայական ժամի վարչական միջոցաւ կազմակերպուած քառորդ ժամատան ուստի ունկնդը բութիւնը, որ աեղի ունեցաւ 14.45-ին, Շատիխ Ծիվատավիա կայանէն:

**Զ.** Պէտք է լնդզծել նաև այս իունեմ եւ լուրջ կեցուծքը, զոր ունեցան քաղաք սկան եւ կրօսական կազմակերպութիւններու ներկայացուցչինները, որոնք օրուան վեհութեան համապատասխան արտայայտութիւններ ունեցան: Նման առիթներով տեղի ունեցող անպատշաճ, թշնամական ակնարկներ ու արտայայտութիւնները մեր նահատակներուն յաւիտենական հանդիսար խոռովիէն եւ թշնամիին չարամիտութիւն պատճառելէ տարբեր բանի մը չեն կրնար ծառայիլ,

**Մաղթենք:** որ յառաջիկայ տարի աւելի կանուխէն ձեռնարկուի հանդէսին պատրաստութեան, եւ համազգային այս ձեռնարկը ունենայ ակնկալուած բարերար ազդեցութիւնը գաղութիս մասնականութիւնը զարգացնելու եւ մեր հանրային աշխատանքները արդիւնաշատ հունի մը մէջ գնելու տեսակէտէն:

Պ.

### Հ. Մ. Ը. Մ.Ի ԶԵՐՈՆԱՐԿԸ

Նախաձեռնութեամբ Հ. Մ. Ը. Մ.Ի գարչութեան, շաբաթ, ամսոյս 12-ր ին «Հայ Կեդրոն»ի սրահին մէջ տեղի ունեցաւ Միութեանս երեկոյթ-պարա-հանդէսը, ճոփ ծրագրով:

Եւշտինք, որ նախանձելի գալութ մըն ենք արդէն: Նորմկին թափթփուածու-թիւնը եւ շաբառութիւնը անհնուացած են: Մէր հասարակութիւնը օրակ կը մտնէ կոկիկ եւ պատշաճ հագնուած, նոյնիսկ զքեղ զարդարանքներով: Կար-դապահութիւնն ալ կարելի է գուշացուցիչ նկատել: Միակ անդարմանելի թիրութիւնը որ կա'յ եւ գել կը շարունակուի, ա'յլ ալ աննշդապահութիւնն է, որուն պատուախանատուննը բացառապէս ներկայացում կազմակերպող-ներն են: Քանի մը փորձ հանձէսը նշանակուած ժամին սկսելու, թէկող սրահը կիսով շափ պարապ ըլլայ, եւ ահա' մէր հասարակութիւնը այս անա-խորժութիւնն ալ կ'ապատի, որով թէ՛ ժամանակ կը շահուի եւ թէ՛ աւելորդ ձևնձրոյթ մը փարատած կ ըլլանք:

Ամէն ապարներու պէս հոծ բազմութիւն մը եկած էր քաջալերելու մար-դական Միութեան ձեռնարկը:

Հանդիսաւթեանց Յանձնախումբ, որ բազկացած է երկու տասնեակ երկու երիտասարգներէ եւ զիտէ ամենէն անհրապոյր սրահն անդամ զար-ձընել ակնապարար եւ համելի, այս անդամ ալ ցոյց տուած է իր բարեիիդն եւ բժախնդիր աշխատանքը եւ զեղագիտական ճաշակը:

Գաւիթը, սրահը եւ վերնատունը պէս պէս լոյսերու մէջ էին, թուղթէ գոյնգոյն գրօշակներով զարդարուն: Մուտքի գրան պարզօրէն ընթեռնելի էր Միութեան անուան սկզբնատառերը, սոճիի մշտադալար միւլերով հիւս-ուած: Պատերուն վրայ կային ճաշակաւոր եւ միութեան վերաբերեալ բազմաթիւ յայտարարութիւններ՝ այլազան գոյներով: Բոլորովին նորու-թիւն մըն էր, զարձեալ պատերուն վրայ, այն բաժինները, որոնք արուես-տական ըրջնակով յատկացուած էին տեղույս Միութեան հետ կապ եւ յա-րաբերութիւն պահող արտասահմանի բոյր Միութեանց, իրենց մարդական նշաններով, գործիքներով եւ առարկաներով:

Այսպէս, առանձին շրջանակներուն մէջ, խոչոր տառերով կը կարդաց-ուէին մարդական Պոլիս, Յունաստան, Սիւրիա, Լիբանան, Անդր-Յորդա-նան, Ֆլանան, Մեկսիկ եւայլին:

Վերջապէս ժամը 10-ին, մէր ճարտար բանախօսը, երիտասարդ Թօփալ-հան, հանդէսը բացուած յայտարարեց եւ Հայ Արիները ներկայացուցին մարդական կենդանի պատկեր մը, որ ընդունուեցաւ զերծ ծափերով:

Ցեսոյ՝ բեմ հրաւիրուեցաւ խօսելու նախկին վարչութեան նախապահ Յովին: Ստեփանեան, որ սեղմ կերպով անդրադարձաւ թրքական բարբարու-թեան եւ զուղագրեց Հ. Մ. Ը. Մ.Ի ծագումն ու զարդացումը, իբրեւ մէր կենդանութեան առաջին արտայայտութիւնը:

— Հայը մեռնի գիտէ, ըստու, ապրելու համար, եւ այս բանը մենք ապացուցեցինք, մէր զարաւոր սոսիխն ապշութեան մատնելով: Ապա՞ ցոյց տուած հին եւ նոր սերունդի փոխազարձ պարտականութիւնները: Եւշտինք յետոյ, որ Հ. Մ. Ը. Ապակապահպահնման կարեւոր ապդակներէն մէկն է, կոչ ըրաւ ծնողաց, որ իրենց զաւակները վստահութեամբ յանձնեն այս միութեան, ուր մէր նորերը կրնան պահել իրենց ազգային դիմագիծը, ժա-ռանդէլով մէր բազմապիսի առաքինութիւնները:

Գայլիկներու կողմէ եղան մարզական ճարտար իազեր, ինչպէս եւ խմբական երգեր, որոնք հասարակութեան պատճառեցին զուարձութիւն եւ սպեւորութիւն:

Ուրախալի է շեշտել, որ հայ երիտասարդական կազմակերպութիւններու միջեւ նկատելի է համազործակցութեան վափաք եւ եղբայրական վերաբերում:

Այս տևսակիչտէն զործնական օրինակ տուած էր հայ. Աստք. Էկեղզ. Երիտասարդաց Միութիւնը, որ զեղարուեստական քածնին կը մասնակցէր իր անդամումի օրիորդներով, որոնք մեր տոհմիկ գեղեցիկ տարադներով երգեցին ու պարեցին:

Գաղութիս ծանօթ երգչունի եւ երգիչ Սօրբանօ Վիքթորիա Սեւան եւ թէնօր Արմէն Կիրակ հայկական հինգական կտորներ երգեցին, արժանանալով ջերմ ընդունելութեան եւ ծափերու: Տիկ. Սեւանը ծաղկեփունջ մը ստացաւ:

Տեղական նուազախումբի մը կողմէ եղան երգեր, պարեր եւ նուազածութիւն, որոնք նոյնպէս լաւ ընդունելութիւն գտան: Երկու հայ երիտասարդներ, ճկուն եւ զուարթ, հանդէս եկան ուսւական պարերով եւ մէծ խանդավառութիւն ստեղծեցին:

Գեղարուեստական մասը վերջ գտնելով, խօսելու հրաւիրուեցաւ Հար. Ամերիկայի Կաթ. Պատուիրակ Գերաշնորհ Սիրն արքեպիսկոպոս Մանուկեան, որ շատ սեղմ, իմաստալից եւ օրուան պատշաճ յորդոր կարդաց ազգապահանման մասին: Շեշտեց ծնողաց գերը, նորդիրու պարտականութիւնները, ինչպէս նաև բոլոր միութիւններու եւ կազմակերպութեանց սերու զործակցութիւնը՝ մեր գոյատեւման պայքարէն յաղթական գուրս դալու հմամար: Առանձնապէս շեշտեց Հ. Մ. Լ. Մ. ի խիստ կարեւոր գերը աղքապահանման ճակատին վրայ: Եւ յորդորեց հասարակութեան, որ բարոյապէս եւ մանաւանդ նիւթապէս օժանդակէ այս միութեան: Ու աւելցուց, որ ազգապահանման կը նպաստեն նաև այսպիս հանդէսներ, երեկոյթներ եւ ներկայացումներ, որոնք հաճելի առիթներն ի մի գալու եւ միասին ըմբուժնելու այն քաղցրութիւնը, որ ունին մեր երգն ու պարը, մեր խօսքն ու նուազը:

Ու թելագրեց, որ երիտասարդները վարժ. պարախումբեր ալ պատրաստեն մեր սքանչելի պարերը հարազատօրէն ցուցադրելու համար:

Ապա՝ Սրբանը օրհնեց ներկաները եւ զնահատեց վարչութեան եւ իրեն ենթակայ յանձնախումբերու ազգանուէր գործունէութիւնը:

Հանդէսը վերջացաւ գիշերուան ժամը մէկին, որմէ ետք տեղի ունեցաւ ընտանեկան պարը, երկու նուազախումբերու մասնակցութեամբ: Մինչ պարը կը թաւալէր սրահին մէջ, բազմաթիւ ընտանիքներ եւ բարեկամներ հաւաքուած վերնատան սեղաններու շուրջը, զուարձացաւ մինչեւ հինգը:

Հանդէսութեանց Յանձնախումբին երկսեռ անդամները տնային առաստարկանները եւ խմորելէններ նուէր բիրած էին, ճոխ սեղաններ պատրաստելով:

Այս Յանձնախումբին կը պարտինք մեր բոլոր ձեռնարկներուն կարդապահութիւնը, մատակարարութիւնը եւ շքեզ զարդարանքը: Անոնց գործունէութիւնը արժանի է ամէն զնահատանքի:

## ԱԹԼԵԹԻԶՄ՝ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒ «ԱՐՔԱՆ»

Յառավիկայ տարի, ճիշտ այս օրերուն, հեռաւոր Աւատրալիա պիտի կազմակերպէ 16-րդ ողջմտիկական խաղերը, Մելպուրնի մէջ, որ 1948-էն ի վեր կը պատրաստուի արժանաւորապէս ընդունելու մարզական աշխարհի լաւագոյն մարզիկները:

Ողջմտիկականներու յայտագրին էական մասը աթլեթիզմ է, մնացեալ բոլոր ճիւղերը զարդարանք կամ կարկտան են, ձեւով մը յայտագրիրը ճոխացնելու կամ երբեմն ալ գժուարութեանց առջեւ դնելու համար կազմակերպիչները:

Աթլեթիզմը արժէքի չափանիշն է մարզական աշխարհին:

Այն երկիրները, որք աթլեթիզմը անտեսուած է, ետ մնացած են մարզական աշխարհին մէջ: Երկրի մը մարզական մակարդակը կը չափեն իր արթիզմով:

Պատանիներու եւ երիտասարդներու նկարագրիրը կերտելու գործին մէջ աթլեթիզմը նկատուած է մարզական ճիւղերու գժուարագոյնը, բայց աղբուազագոյնը, ամենէն օդուակարն ու արժէքաւորը:

Բոլոր այն ազգերը, որոնք կարեւորութիւն կուտան մարզական խաղերուն եւ գտնոնք կը նկատեն սերունդներ կրթելու ընդհանուր ծրագրին մէկ մասը, ամէն բանէ առաջ զարկ կուտան աթլեթիզմին՝ իրենց կրթարաններուն եւ մարզական կազմակերպութիւններուն մէջ:

Պաշտօնական արդիւնքներու ցուցակը կը հաստատէ, որ յառաջադէմ ժողովուրդները ունին բարձր աթլեթիզմ: Մշակոյթի զանազան մարզերուն մէջ նուանումներ կատարող ազգերը նոյնապէս ունին իրենց աթլեթիզմը, որոնք կը բարձրացնեն Երկրի աթլեթիզմը մակարդակը:

Զենք ուզեր մեծերու մասին խօսիլ այսօր, կ'ուզենք «փաքը մեծերէցն օրինակներ տալ, ինչպէս աննման նիմնանտան, որ հազի չորս միլիոնի հասնող իր ժողովուրդով կը մրցի հսկաներու հետ, ո՛չ միայն մշակոյթով ու ճարտարարուեսուով, այլ նաև աթլեթիզմով: Հապա ի՞նչ պէտք է ըսել հունդարիոյ համար, որ իր սքանչելի մարզիկներով սկսած է մատահոգել հսկաները, ինչպէս Ամերիկան, Խորհրդային Միութիւնը եւ ուրիշները:

Գալով փոքր Ձեխոսուղաքիոյ, որ իր մշակոյթով, բարձր ճարտարարուեսուով բոլորին նախանձն կը շարժէ, աթլեթիզմի աշխարհին մէջ հասած է մեծերու վայել բարձունքներու:

Յետ պատերազմեան շրջանի աթլեթիզմի պատմութիւնը անպայման գեցեցիկ է չեր վերապահած է Զաթոփէքի հայրենիքին:

Ողջմտիկական խաղերու չեխ պատասխանառու մարմինը տուած է մարզիկներու նուազագոյն չափերը, որոնց հասնելով իրաւունք պիտի ստանան մասնակցելու Մելպուրնի ողջմտիկականին:

Զեխ մարզիկ մը խաղերուն մասնակցելու իրաւունք ստանալու համար պէտք է 100 մեղրը վազէ 10·4 երկվայրկեանէն, 400 մեղրը վազէ 4·8·66 երկվայրկեանէն, 1500 մեղրը վազէ 3·42·6 վայրկեանէն: Եւ ըսել որ մինչեւ անցաւալ տարի աշխարհի մրցանիշն էր 3·40·0 վայրկեան:

Բարձրութիւն պէտք է ցատկէ 2·04 մեղր, իսկ հեռաւորութիւն մէկ քայլը պէտք է հասնի 7·60 մեղրի: Զողով պէտք է ցատկէ 4·40 մեղր: Ակաւառակը պէտք է արծակէ 53·50 մեղր, իսկ նիզակը՝ առնուազն 76 մեղր:

Ահա թիւեր, որոնք զիմու պտոյս կուտան Արեւելքի մէջ ապրու մարզիկներուն եւ մարզիկներուն:

## ՀԱՅԱՍՏԱՆ

\* Հայաստան գերազանցապէս լեռնային երկիր մըն է, 30 հազար քառ. քիլոմետր տարածութեամբ, որուն 90 առ հարիւրը ծովին առնուազն հազար մեղք բարութեան վրայ կը գտնուի, ինչպէս Երեւանը։ Ամենացած մասը 400 մեղք բարձր է ծովին, իսկ ամենաքարքարձը՝ 4005 մեդր։ Աւնի աւելի քան սէկուլէտ միլիոն բնակչութիւն։ Օսարները, որոնց կէսը հայախօս, կը կազմէն ժողովուրդին չորս առ հարիւրը միայն։ Երեւան մայրաքաղաքը աւնի 400 հազարէն առելի բնակիչ։ Լենինական՝ որ Հայաստանի երկրորդ մայրաքաղաքն է, աւելի քան հարիւր հագաց։ 1920-ին երկրագործութիւնը կը կազմէր երկրին տնտեսութեան 76 առ հարիւրը, իսկ ճարտարարուեստը՝ 24 առ հարիւրը։ 1955-ին, կացութիւնը բոլորովին շրջած էր. գիւղատեսաւթիւնը քառն առ հարիւր էր միայն, իսկ ճարտարարուեստը կը գրաւէր ութսոն առ հարիւր։

Հայաստանի գիւղերուն եօթանասուն առ հարիւրը ելեկտրական լոյս ունին, եւ այս լոյսը կը ստացուի Սեւանէն եւ Ձանգուէն ձեռք բերուած ելեկտրական առժին։

Երկրին մէջ նաև կը փնտանէն, բայց մինչեւ այսօր չեն գտած։ Ածուի դաստի են, ասկայն լաւ տէսակէ չէ։ Մէծ քանակութեամբ ազ գտած են իրեւանի մօտերը։ Ասկէ առաջ ազը կուգար նախիջեւանէն։ Մէծ աւ փոքր 90 ջրանցք բացած են մինչեւ այսօր։ Երկրագործութիւնը 90 առ հարիւր մէքենայցած է։ Խրարատեան գտացոյն մէջ, որ զվահաւոր շահմարանն է երկրին, կը հասցենի պուաւելաբար խաղող եւ պտուղներ, ծխախոտ, շաքարի ճակընդեղ՝ (զիխաւորաբար իրենց շաքարի գործարանին համար, որ փոշի շաքար կը պատրաստէ) եւ բամպակ։ Ցորենը անբաւարար է երկրին եւ մէծ մասմբ դուրսէն։ Աւքանիայէն կը ստանան։

Համաձայն 1955-ի պաշտօնական թիւերուն, Հայաստան ներկայիս ունի 203 հրեանդամնոց՝ 8800 մահճակալով եւ 2900 բժիշկներով (խորհրդային շրջանին հոն հասցեցած են 3200 բժիշկ), 277 ասամնաբոյժ, 1500 ակումբ, 380 թատրոն եւ սինեմա, 1700 գրադարան՝ ութը միլիոն գիրքներով, առանց հաշուելու գլորցներու գրադարանները։ 1954-ին հոնդ հարիւր տեսակ զիքը Գրատորակուած է՝ շրջու միլիոն տպագրանակով։

Երեւան-Եջմիածին ճամբան ունի 22 քիլոմետր երկարութիւն եւ շատ գեղցիկ է։

Երկրին օգը լաւ է, ջուրը լաւ է, արեւը՝ շատ, եւ ճիշդ ատոր համար է ոչ զայն կը կոչեն արեւաշող Հայաստան։

Երեւանի գերջին ութը տարիներուն է որ ծաղկած է առաւելաբար, իսկ դալիք ութը տարիներէն վերջ պիտի ըլլայ հրաշալիք մայրաքաղաք մը։ Ամբողջ մէծ շանքներէ մը տպաւորութիւնը կը թողու մարդուս վրան։

Այս արդինքները նկատի ունենալով՝ Պալքանեան երկիրները, անոնց մէջ ծառեւ Յունաստանը, որ ոչ մէջ մարդիկ կընան դրկել Աւստրալիա։

Անշուշան աւելորդ է խօսիլ Միջին Արեւելքի երկիրներուն մասին, նգիպտուս ալ անոնց մէջ ըլլակով։

Փողովուրդներու արաւեստը, ճարտարարուերաը, մշակոյթը եւ մարզաշխարհը բաղդատելով, սիրելի ընթերցողներ, գուռք ալ մեզի պէտք համոզուիք, որ այս բոլորը միասին կը զարդանան եւ միասին կը յառաջդիմեն կամ կը յիշարդեն։

Գաֆիրէ

ԳՐ. ՆԻԶԻՊԼԵԱՆ

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅ ՍՓԻՇՐԻՔ

### ԲԱԶՄԱՆԱԿԻ ՀԱՅ ՄԱՅՐԻԿԸ

**Տիկին Մաքրուհի Տօնիկեան հայ մայրիկ մըն է . աէր է տասնըմէկ զաւակներու . երկար տարիներէ ի վեր հաստատուած է Ֆրանսա :**

**Երբ այս տարի տօնուեցաւ Մայրերու Օրը, տասնըշորս աթիկներ սոկի նշաններ ստացան, իբրեւ բազմածին մայրեր, Տիկին Մաքրուհի Տօնիկեան տնոնցմէ մէկն էր :**

**Պատուոյ նշանը անձամբ հայ մայրիկին յանձնեց Առողջապահութեան Նախարարը՝ Պր Պեռնար Լաֆէ :**

### «ՊԱՅՄԱՆՈՒՐԻ ԲԻՒԹԱՆԻՌԻ»

**Բիւթանիոյ հայութեան ամբողջական պատմութիւնը Կրտստարակութելու նպատակով՝ Հալէպի մէջ կազմուած է Անձնափութր մը . Պէրը «պիտի կոչուիք՝ «Պատմագիրք Պրուսայի եւ Բիւթանիոյ հայութեան», պիտի լրացրէ բազմաթիւ հայ գիւղերու, գիւղաքաղաքներու պատմութիւնը, բարբառներու ուսումնասիրութիւնը, աւանդութիւնները, եւայլն :**

**Կոչ ուղղուած է Բիւթանիոյ եւ չըջանեներու հայրենակիցներուն, «որպէսս զի գրութիւններով, լուսանկարներով, վաւերաթուղթերով եւլն . մտնակցին «Պատմագրքին» կազմութեան :**

**Կեղրոնական Անձնախումբին հացէն է թիւել փողոց, 55, Հայէպ :**

### ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵԵԸ

**Հայաստանի ուսուցիչներէն ոմանք իրենց ամառնային արձակութը ունցուցին Եսլթայի մէջ, ,ուրիշներ՝ Սոչիի մէջ: Խորհ. Միութեան Խօսիչն հանել Հայաստանի առաջնակարգ ամարանցները ընցուն էին հայ ուսուցիչներով:**

**Ուսուցիչներուն եւ անոնց ընտանիքներուն ամառնային հանդիսատին համար այս տարի յատկացուած է երկու միլիոն 160 հազար ոռուպի:**

### ՀԱՅ ԳԻՐԻՔ ՄԸԸ՝ ԶԻՆԱԲԻՒՆ

**Վախտանգ Անձնեան նոր յայտնութիւն մը եղաւ հայ գրական աշխարհին մէջ:**

**Իր «Ծանկութիւնը Լեռներում» գործը թարգմանուեցաւ ոռուերէնի եւ գտաւ յալողութիւն:**

**Թարգմանուեցաւ նաև չինարէնի՝ ռուսական թարգմանութեան «Վրայէն»: Թարգմանիչն է Ֆան-Զի-Զաս:**

**Յառաջարանին մէջ՝ ընդարձակ տեղեկութիւններ կը տրուին հայ ազգին պատմութեան եւ մշակոյթին մասին:**

### ՕՐԻՈՐԴ ԼԻՏԻԱ ԿԱԼԻՆ

**Ֆրանսական արուեստին տարածմամբ զրազող անձնախումբը՝ «Պէրժանիոյ զանաղան քաղաքներուն մէջ երգահանդէններ սարքեց : Այդ երգահանդէններուն մէջ փայլեցաւ հայ երգչուհի մը, Օր. Իշգալայշեան, որ արուեստի մարզին մէջ ժանօթ է Լիտիա կարին անունով:**

**Հայ երգչուհին լսելի ըրաւ ֆրանսէրէն նոր երգեր . երգեց նաև Պետրոս Դուռեսանի «Իմ մահը» քերթուածը, զոր եղանակաւորած է ֆրանսայի երաժշտ մը, Տըլանուա, եւ Ալենոյ Գարունը:**

**Երգահանդէնները տեղի ունեցան Պանի, Համպուրիկի, Տիւսելտորֆի եւ Հանովը մէջ: Օրիորդ Լիտիա կարին ամէնուրեք գնահատուեցաւ :**

ՊԻԾԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻՒՆ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՄԲՈՂՋ ԳՈՐԾԵՐԸ

Հայաստանի կառավարութիւնը հրամանադրած է ի լոյս ընծայել Կոմիտասի Վարդապետի ամբողջ գործերը:

Հմուտ մասնագէտներէ բազկացած Անձնախումբ մը՝ այս նպատակին իրազործման համար աշխատանքի ջուած է արդէն: Ահա՝ այդ մասնագէտները՝ Աթայիան Խոպեր, Աղայիան Մուշեղ, Գասպարեան Սամսոն, Մուրանեան Մատթէոս: Քուչներեան Քրիստափոր:

Կոմիտասի ամբողջական գործը պիտի հաւաքուի հինգ ստուար հատորներու մէջ. եւ պիտի ընդգրկէ անոր ոչ միայն երաժշտական բնոյթ ունեցող արտադրութիւնները, այլ նաև ուսումնասիրութիւններն ու նամակները:

Առաջին հատորին մէջ պիտի երեւնին մէներդներ:

Երկրորդ հատորին մէջ՝ խմբերգներ:

Երրորդին մէջ՝ ազգագրական-ժողովրդական նիւթեր-երգեր, իրենց նախական վիճակին մէջ:

Չորրորդին մէջ՝ ուսումնասիրութիւններ, յօդուածներ:

Հինգերորդին մէջ՝ յուշեր, նամակներ եւլն.:

Իրաքանչիւր հատորի առաջին մասը յատկացուած է արդէն տպաւած գործերու, երկրորդ մասը՝ անտիպաներու:

Կոմիտասի ամբողջական գործը ի լոյս պիտի ընծայուի յետ ձեռագրերու քննութեան:

Իւրաքանչիւր հատոր պիտի ունենայ ներածութիւն մը եւ ծանօթագրութիւններ:

Ժողովածուին ընդհանուր առաջարանը պիտի գրէ Կոմիտաս Վարդապետի ժամանակակիցն ու բարեկամը՝ բանաստեղծ Աւետիք Խսահակեան: Զուտ կենազրականը պիտի գրէ Մ. Մուրատեան: Դեղարուեստական բաժինը յանձնուած է նկարիչ Մարտիրոս Սարեանի: Առաջին երեք հատորները պատրաստ են արդէն: Չորրորդ հատորը պատրաստ պիտի ըլլայ 1956-ին:

Կոմիտասի այս ձեռագրերը՝ որոնք կը գտնուին արտասահման, դիւրածաւչելի չեն: Անձնախումբը կը խորհի նկարահանել զանոնք:

Հնդահատոր ամբողջական այս գործը Կոմիտասի, պիտի հետաքրքրէ ո՛չ միայն Խորհ. Միութեան, այլ նաև միւս երկիրներու երաժշտագէտները:

## Ա Զ Դ

Պասք թպոլի յանձնախումբը կը հրաւիրէ բոլոր հայ մարդկները, ըլլան անոնք անդամ կամ ոչ, մասնակցելու յիշեալ խաղին փորձերուն, որոնք տեղի կ'ունենան միութեան մարզադաշտին մէջ:

Պիտի ընտրուին Հ. Մ. Լ. Մ. ը ներկայացնող խումբեր, որոնք ողիտի մասնակցին քաղաքիս Պասքէթպոլի մէտէրասիրոնին կողմէ կազմակերպուած պաշտօնական խաղերուն հետեւեալ աստիճաններով:

Պատանիներ, նորէկներ, չորրորդ եւ երրորդ:

Փորձերը տեղի կ'ունենան կիրակի օրեւը ժամը 14.30-էն 18:

Ցանկնախումբ

AÑO 3, N° 36

MAYO DE 1956

BUENOS AIRES

**RECONOCIENDO** los derechos de la mujer y su indispensabilidad en la obra social, hay que ponerla en aptitudes de prestar el máximo de su potencialidad, exaltando virtudes y limitando lunares en su específica condición sexual. Un feminismo, pudíramos decir constitutivo, basado en la educación.

En primer lugar, cultura física, educación helenizante en la forma. Belleza y fuerza, estética y salud. Construtora de cuerpos, ella ha de ser el molde de la fundición.

Después, la cultura intelectual. La feminidad se manifiesta en la mente en forma especialísima de imaginación. Y bien sabéis que la imaginación es decisivo factor de calidad estructural en la obra de concepción. Es como el dechado en el bordado humano. Perfecionando el rechado, se harán obras cercanas a la perfección.

La educación mental habrá de superar también en la mujer esos prejuicios que falsean la vida, empezando por el de su propia inferioridad; y habrá de infundirle el aprendizaje sintético del Universo, de las causas distantes y las lejanas consecuencias. Alcanzará a raspar, en la conciencia femenina, la costra de supersticiones, de adherencias fanáticas, de terrores sin causa, de todas estas estratificaciones pegajosas del falso sentir tradicional. Porque ella, que crea cuerpos de hombres,

también es molde para sus criterios y cauce para sus futuras tendencias sensitivas. Su profesorado es él que pudíramos llamar definitivo, ya que ella plasma las infancias, y graba las figuras sobre esa arcilla blanda; y lo que ella graba, cuando ya el tiempo endureció nuestra arcilla, queda en nosotros indeleble, como un perenne alto relieve.

Luego, habrá que educar su voluntad. Hay que poner firmeza en su querer de mariposa. Que se compacte, para no ser pavesa de pasiones. Porque el amor, igual que el fuego, quema las pajas, pero purifica los metales. Sobre lo veleidoso del deseo, grabar el sello inexorable de la conciencia del deber. Que ella aprenda a ponerles riendas de oro a las libélulas de sus caprichos, para que entre las llamas de la vida no se chamusque nunca la muselina de sus alas.

Por último, la cultura sensible. Allí donde está su cualidad, está también su escollo. Ser ama de sus nervios voluntariosos y anárquicos. Que aprenda a fundamentar sus afectos. Que no se deje hipnotizar sólo por bellos ojos o por bocas risueñas sabiendo que hay muchas casas con balcones floridos y con recámaras mugrientas. Que su dulzura no se trueque en fisqueza; que su amor no sea vendido en sus ojos, ni licencia en su cuerpo, ni desventura en su existencia. Que ame, pero co-

## LA CULTURA FEMENIL

## LOS ARMENIOS NO PODRAN OLVIDAR

Los armenios no podrán aliviar jamás los nefastos acontecimientos que en abril de 1915 ensangrentaron el territorio de su patria. Desgraciadamente, el terrible crimen que conmovió en su época a la humanidad entera por la inconcebible crueldad de los asesinos, fué olvidado muy pronto por el mundo, junto con las esperanzas de justicia de las víctimas.

El destino quiso, por un triste capricho, que el elemento más incapaz para gobernar tuviera el privilegio de administrar siglos enteros grandes extensiones territoriales, con pueblos de cultura milenaria. Aquél vistilumbró, como única forma de establecer su predominio político, los medios primitivos, que estaban de acuerdo con su idiosincrasia. Consideró esencial mantener un estado de guerra permanente y cuando no encontró enemigos en él exterior, sirvieron sus propósitos las poblaciones de su imperio. Así, bajo su régimen tiránico y sangriento, sufrieron pueblos que habían contribuido con valioso aporte a la civilización universal, y cuya única falta había sido no querer acostumbrarse a la guerra.

Entre ellos, fué el armenio el que más soportó esa acción destructora. Por su religión cristiana y por su inteligencia y cultura superior, los armenios eran considerados elementos peligrosos, no sólo por parte de la autoridad, sino también del pueblo musulmán. Aquél buscó continuamente explotar la envidia que el pueblo turco guardó siempre hacia los armenios, despertando en él un rencor inexplicable.

A pesar de ello, su natural capacidad hizo que los armenios, acomodándose a las circunstancias, pudieron sobrevivir y, además, elevarse como

uno de los elementos más importantes del imperio otomano, constituyendo el principal factor de su progreso. Esta efectividad se advirtió no sólo en Armenia propiamente dicha, sino en todas las ciudades del imperio, en las cuales había siempre un grupo de armenios que se distinguía por su posición.

Pero esa favorable situación —y el espíritu nacional, que siempre vivió en los armenios— motivó reacciones funestas en los musulmanes, y sufrieron aquéllos las persecuciones más implacables. Además de los innumerables crímenes personales, que siempre quedaban impunes, las poblaciones armenias soportaron repetidas veces matanzas en gran escala.

Las masacres de abril fueron la culminación de una serie ininterrumpida de atrocidades que se habían registrado anteriormente, y tendieron a eliminar definitivamente la Cuestión Armenia con el aniquilamiento de su pueblo. Significaron indudablemente un golpe terrible para el pueblo armenio; pero no lo suficientemente decisivo como para que desfallecieran en él sus lógicas aspiraciones.

Personalmente, los armenios que se encuentran en todos los países del mundo no podrán olvidar aquellos sucesos, porque en ellos perdieron a sus familiares y queridos. La Nación los tendrá siempre presentes porque en ellos se eliminó a sus más preclaros hijos, junto con la mitad de su pueblo.

**FOTO**

**A P O L O**

**ESTUDIO**

**CORDOBA 4671 T. E. 54-8147**

## NUESTROS HEROES

Desde las épocas lejanas en que Armenia se erigió como un gigantesco faro para difundir la sublime luz de la verdad en las densas sombras de los pueblos retrógrados, hasta los momentos en que, a mediados del siglo pasado, levantó sobre el silencio mortal de la esclavitud que reinaba en Oriente su grito de rebelión, engendró millones de héroes. En ellos se caracteriza nuestro pueblo y resume nuestra historia.

Nacieron ininterrumpidamente en todas las generaciones para oponerse a los desmanes y a la iniquidad mediante el desarrollo de excelsas virtudes. Compartieron los dolores de su pueblo y sus momentáneas alegrías. En el desierto de la desesperación y del scepticismo, hicieron florecer los hermosos sueños de esperanza y de fe; y en la inmensidad del sufrimiento ani-

daron el orgullo de legendarias hazañas.

Fueron la inquebrantable muralla contra la que se estrellaron los violentos embotes de la tiranía más inhumana que el mundo ha conocido.

Despreciaron la vida para lanzarse en la lucha desigual, y en aras de una causa justa cancelaron con sus actos de bizarría las más sublimes glorias.

Sus restos están diseminados en toda la extensión de la Patria, descansan en las entrañas de esa tierra de sangre y de dolor, mudo testigo de sus hazañas y supremo objeto de sus vidas ejemplares.

El santuario que contiene sus veneradas cenizas tiene su sagrado y significativo panteón en la conciencia de un pueblo que no olvida, y que siempre vive acariciando sus grandes ideales.

mo la lumbre en el crisol; no como la leña seca, que, a fuerza de enrojecer la olla, se consume a sí misma convertida en carbón. Que depure el sentir, en forma de que no se fermenten en embriaguez que ofusca sino que sea como plato de miel, que endulza el labio, pero que deja clara la visión. Que nunca vayan sus emociones sobre los sentidos, como los vientos roncos sobre las velas de la nave, sino en lo hondo, de su alma, como el vapor en la caldera, que, sujeto a la ley y dirigido por la brújula, evita los naufragios y conduce a los puertos.

**EDITORIAL**

### FABRICA DE TEJIDOS DE ALGODON

TEXTIL

M U R A D

de Miron Leontiam

VICTORIA 701

Hurlingham F.C.N.G.S.M.

# EL POLO

Nadie se detiene a pensar en todo lo que se le debe al animal mamífero de la familia de los equinos, orden de los perisodáctilos, que se llama comúnmente caballo.

Como si no bastasen, a fin de recordárnoslo, sus servicios en la tracción, el transporte y la guerra, tendríamos por lo menos que reconocerle a este noble bruto el haber suministrado la raíz de la denominación que distingue, entre los seres de la especie humana del género masculino, a quien posee las virtudes, la ética y la prístancia que lo hacen respetado y respetable; vale decir: el caballero.

Caballero y caballo son, así, términos complementarios, elementos inseparables; y no es preciso para demostrarlo remontarse a los orígenes y desenvolvimientos de esta asociación que nace en la más remota antigüedad el día en que a un hombre de talento se

le ocurrió, el primero, domesticar a ese animal que, por soberbio y fogoso, parecía indomesticable, prestándole en verdad con ello a la Humanidad un servicio extraordinario.

Desde aquel día indeterminado pero memorable, el caballo figura en primer plano en la estima y preferencia de los humanos, quienes comenzaron por consagrarlo al dios Marte, inmortalizado, además, en los sacrificios para complacer al Sol y a Neptuno. Más adelante será considerado como símbolo de la autoridad y del valor, y en tal virtud pasará a ser la montura inclaudicable de los príncipes, el vehículo de los generalísimos y el firme y más decoroso asiento de los próceres, cada vez que, para premiarlos, la posteridad forja sus figuras en el bronce eterno y las eleva sobre un pedestal.

Y como si al correr de los tiempos, en el balancín del arado, en el pértigo de la carroza y la cureña, llevándose a cuesta al soldado durante las marchas y los entreveros, ya no hubiera dado todo de sí, el caballo se brindó desde la primera hora al ser humano para servirlo también en sus esparcimientos. Desde entonces los más atractivos juegos del hombre han tenido por base al caballo. Y si la cacería, la equitación y el polo quedaron circunscriptos a un grupo limitado, de ello sólo son culpables el precio del animal y las dificultades de mantenerlo, sobre todo en los centros urbanos; pero no puede inferirse impopularidad alguna. Por el contrario: en el servicio de las armas, en el campo, en los hipódromos, la muchedumbre revela su clamorosa preferencia. El caballo sigue, pues, siendo el animal favorito del hombre, cualquiera sea su condición pecuniaria o social.

A.R.A.R. @

*Ahora / ...*

*mercería.*

**"EL PORVENIR"**

Presenta en su  
"NUEVO ESTUCHE"  
los famosos

HILOS Y  
SEDALINAS

Tomasito

VENTAS UNICAMENTE  
AL POR  
MAYOR

M. Choboldón e hijos  
ARQUENAGA 417 - 48 - 2004

Sirva todo lo antedicho de preámbulo para llegar al tema de nuestra divagación; esto es: el juego del polo.

Entre los deportes que actualmente se practican, el polo tiene el más extenso historial, como que su existencia es tal vez tan vieja como la misma historia. Esta afirmación se comprueba a poco que se estudien la arqueología, el arte y la literatura orientales. En bajorrelieves de los monumentos egipcios y en las cerámicas chinas de las más remotas dinastías, puede contemplarse la figura a caballo de jinetes en actitud de golpear a la pelota; hallamos también la mención de su existencia en los viejos manuscritos sánscritos, en el relato de los viajeros al Oriente y en las delicadas miniaturas que ilustran los poemas clásicos persas e indias, en los cuales podemos advertir al héroe del romance en el instante de disputar un partido.

Advierten las crónicas que el polo es originario de la Persia y que desde allí se difundió, tal como una rosa de los vientos, en los cuatro rumbos geográficos. Su fama se extendió a la India, Mesopotamia, Turquía y Egipto; y, a través del Himalaya, hacia el Tibet, la China y el Japón. Mas, sin lugar a dudas, es en el norte de la India donde el juego del polo ha conocido su mayor renombre, y, en particular, durante el reinado de los grandes mongoles, aquellos descendientes de Tamerlán y Geniskán, que sometieron a la India entera a su ley y la condujeron hacia una civilización de un esplendor increíble.

En ocasión de un viaje el Extremo Oriente, visité Agra, la ciudad capital de los emperadores mongoles. No diré nada de los palacios de ensueño que convierten a esa ciudad de una estampa iluminada de las "Mil y una noches". Estoy defiriéndome al polo y no a la arquitectura. Pero ¡cómo no mencionar, pues viene a cuento, las caba-

llerizas del gran emperador Akbar, construidas todas de granito rojo, dentro de las cuales aquél mantenía sus trecientos petisos de polo!

Además de político y militar —su reinado, de 1556 a 1605, es uno de los más notables de que la historia haya guardado memoria—, era Akbar un excelente jugador de polo. Cuentan que era tal su afición al juego, que solía practicarlo durante las noches de luna, utilizando pelotas de estopa encendidas. Pero la demostración más elocuente de su cariño al caballo la encontrará el viajero al borde del camino que conduce de Agra a Sikandra. Allí se alza el mausoleo que erigió para guardar los restos de su caballo favorito. Esta vez la estatua ecuestre es exclusiva del caballo, pues éste aparece solo, esculpido en mármol y erguido sobre un pedestal. Se trata de una magnífica estampa de petiso como no se ve mejor en nuestras reputadas exposiciones.

Cuando Inglaterra incorporó la India a sus dominios de ultramar, los

## EN BARRACAS

*J TODO CONTRA LA LLUVIA!*



**SPORT**  
**Sterling Club**  
PARAGUAS  
MONTES DE OCA 985 T. E. 21-1123

**GREDITOS en 5 meses**

oficiales ingleses que mantenían guardería en el Punjab, Jaipur, Bengala, Cachar y Manipur, tuvieron oportunidad de ver el juego del polo por los nativos y pronto lo aprendieron. Y ello se explica, pues, amén de su interés deportivo, el polo se prestaba singularmente como entrenamiento militar para mantener vivas las condiciones individuales y de conjunto necesarias en un oficial de caballería. En efecto: más que cualquier otro juego de equipo, es el polo una escuela de disciplina donde cada cual debe sacrificar su éxito personal en beneficio del triunfo del conjunto. Es, además, un ejercicio que requiere, como ningún otro, la posesión de sangre fría, audacia y destreza, que son virtudes esencialmente viriles. Es indudable su riesgo; pero es bueno tener presente que "el amor al peligro jamás es indicio de un alba vulgar".

Fueron aquellos oficiales ingleses quienes, a mediados del siglo pasado, adoptaron en la metrópoli el juego del polo y lo divulgaron luego en todos los asentamientos de su vasto imperio colonial y en cualquier país del planeta donde la colonia inglesa residente tuviera más de ocho hombres en condiciones de montar a caballo.

Y así fué como llegó a la República Argentina.

En este país, que es cuna de magníficos jinetes y que posee en sus pampas al mejor caballo del mundo, el



polo tenía que desarrollarse. Han sido tantos y tan resonantes los éxitos del polo argentino —dos veces campeón olímpico—, que ellos han servido para dar a conocer al país entre los extranjeros, generalmente pobres en geografía sudamericana.

Los ingleses nos enseñaron, además de la técnica, las medidas reglamentarias para hacer menos peligroso este juego, en el cual el jugador tiene en sus manos la vida del adversario; y nos dieron, además, el ejemplo de cómo se debía dominar en la cancha el espíritu de gresca y de malón, que alienta en el fondo de la naturaleza humana, a fin de que el juego transcurriese siempre entre caballeros. Esta conducta es una honorable tradición, pues en el polo, hasta ahora, los árbitros gozan de buena salud.

Por Armando Braun Menéndez

## Estudio Nersessian

ECONOMICO - CONTABLE - IMPOSITIVO  
ASUNTOS JURIDICOS

Florida 165  
Gal. Gral. Güemes P. 3, of. 343-4

T. E. 71-7654

# HAY QUE ACOSTARSE TEMPRANO

Verdad indiscutida que nadie pone en duda y que se nos viene repitiendo en forma regular y continua desde el día memorable en que nuestro padre, después de muchas reconvenencias y sabios consejos, nos entregó con gran solemnidad en presencia de toda la familia la codiciada llave de la puerta de calle.

Desde ese día, y luego de haber ostentado orgullosamente la preciosa llave en la rueda de amigos, nuestras salidas nocturnas se fueron sucediendo, y la hora de llegada fué paulatinamente escindiendo, dando lugar a prolongadas y ásperas discusiones, en las hasta entonces tranquilas charlas de sobremesa.

Para nuestras mentes juveniles, era inconcebible la zozobra de nuestra madre y el peligroso enojo de nuestro padre; no podíamos comprender el por qué de sus recriminaciones, nos sentíamos fuertes y confiados, con el vigor propio de los dieciocho años, luciendo

orgullosos el incipiente bigote, al que cuidábamos con esmero; el "puchón" en los labios, taconeando ruidosamente por las tranquilas calles del barrio tras la estela dejada por el perfume de alguna "piba" quinceañera; y a la menor insinuación de "chiquillín" con que osaba tildarnos algún insensible, reaccionábamos furiosos, sacando a relucir, seguros de su poder nuestra carta de triunfo —la flamante libreta de enrolamiento—, que indefectiblemente llevábamos en el bolsillo interior de nuestro saco.

Cuántas veces nuestra llegada coincidió con el cantar de los gallos, mientras nuestros ojos miraban incrédulos las dos botellas de leche que ya había dejado el madrugador lechero; cuántas veces encontramos con lágrimas en los ojos a nuestra madre, a quien un mal presentimiento la hacía imposible dormir, y que nos recibía con un ¡Gracias a Dios!, mientras nosotros, molestos y confusos, sólo atinábamos a bal-



Foto N° 1.

Ver explicación en la página 37



Foto N° 2, Ver explicación en la página 37

bucear algunas palabras de disculpa; cuántas veces llegamos con visible retraso a nuestras diarias ocupaciones, somnolientos y cansados, descargando nuestro mal humor y cuántas veces, aún, volvimos con los primeros rayos del sol, amargados y desilusionados por la falsedad de quien creímos un amigo o por la inconstancia de una mujer, silbando cabizbajos algún tango que clamaba venganza que jamás llegaría mos a concretar.

Hoy, reposados por el peso de los años, reconocemos la razón del sabio consejo; y también nosotros, a nuestros hijos, les repetiremos las mismas pala-

bras, aunque desde ya sabemos que tampoco ellos nos escucharán, y preferirán adquirir por sí mismos y a costa de los mismos sinsabores y amarguras la experiencia que es absurdo pretender inyectarle a nadie, porque sólo se obtiene viviendo, es decir, sintiendo en carne propia las alegrías y sufrimientos que la vida nos depara...

Por todo lo dicho. "Hay que acostarse temprano".

Estas líneas las termino de escribir a las tres de la madrugada, en un 'Café' del Gran Buenos Aires.

"EL ZURDO"

## "KARATEX"

A. KARAGOZLU e HIJOS

**TINTORERIA, ESTAMPERIA Y TEJIDOS**

Av. de los Constituyentes 7550

T. E. Prov. 72 - 3264

Villa Dihel — San Martín

# LA TECNICA DEL "LAWN - TENNIS"

(Continuación del N° 33)

## EL JUEGO

Reducido a sus líneas esenciales el juego del tennis consiste en enviar la pelota golpeándola con la raqueta de tal manera que pase por encima de la red que divide la cancha por su parte media y caiga del otro lado, siempre dentro de las líneas que limitan el campo de juego. El adversario debe devolver la pelota golpeándola a su vez con su raqueta, ya sea antes de que la pelota toque el suelo o después que lo haya tocado una sola vez. Si el jugador no logra devolver la pelota en esas condiciones habrá perdido el tanto; de aquí se infiere que si logra enviarla la pelota a un punto de la cancha al cual el adversario no tenga tiempo de llegar para devolver la pelota, se habrá ganado el tanto, y naturalmente, la suma de éstos conduce a la adjudicación de la partida. En eso reside todo el "secreto" del tenis, pero para lograr sumar tantos se requieren conocimientos y mucha práctica.

## GOLPES PRINCIPALES

Los golpes fundamentales del juego son el drive y el revés; a éstos se suman los denominados *Volea Drive*, *volea de revés*, *saque* o *servicio*, *smash* y *lob*. Todos los demás golpes no son sino derivaciones de los golpes fundamentales.

## EL SAQUE O SERVICIO

Todo partido de tenis se inicia con este golpe. El jugador que inicia el juego efectúa el saque, y en ese momento dicho jugador recibe el nombre de "servidor"; el adversario es, entonces, el "recibidor".

Al iniciar el juego se determina por sorteo el lado del cual jugará cada uno y el derecho de ser servidor o recibidor. El sorteo por regla general se realiza eligiendo cada jugador un lado de la raqueta; ésta se hace girar y al caer quedará con una de sus caras hacia arriba. Gana el jugador que haya es-



Foto N° 3, Ver explicación en la página 39

la mano izquierda el jugador la sigue con la vista, lo que hace que, naturalmente, el cuerpo se arquee hacia atrás; al mismo tiempo el jugador lleva vivamente la raqueta atrás y cuando la pelota comienza a descender la golpea fuertemente con la raqueta. Este movimiento lleva el cuerpo del jugador hacia adelante. El golpe debe darse con soltura, acompañando con todo el cuerpo el movimiento del brazo que lleva la raqueta, y ésta, después de golpear la pelota sigue su curva natural hacia adelante hasta llegar más o menos la altura de la rodilla del jugador. Con esto se requiere dar a entender que en ésto como en todos los otros

golpes del tenis, se sigue siempre con la raqueta el movimiento inicial y la dirección de la pelota, sin rigidez y sin solución de continuidad en el movimiento.

La altura a la cual conviene arrojar la pelota que se va a golpear no debe ser exagerada; si la pelota se lanza muy alto, traerá bastante fuerza y velocidad al caer, de manera que al golpearla con la raqueta se tienen ya dos factores más que influyen en la corrección del saqueo. La pelota debe ser golpeada a bastante altura, pero conviene que el golpe se le aplique en el momento en que, terminada su carrera ascendente, comienza a descender; de este modo la única fuerza que obra sobre la pelota es la originada en el golpe que le da la raqueta.

El juego continúa ininterrumpidamente desde el saque hasta la finalización del partido. El servidor tiene derecho a dos tentativas de saque. Por ejemplo, si la primera pelota ha caído en la red, el servidor arrojará la segunda, cuidando, naturalmente, de efectuar esta vez el saque con corrección. Si también el segundo saque es falta, es le considera perdido el tanto.

### "ANTEX ARGENTINA"

EDUARDO ATAMIAN

POPLINES

Larrea 667 — T. E. 48-5689



Foto N° 4. Ver explicación en la página 39.

código ese lado, y dicho jugador puede efectuar la elección o bien solicitar a su adversario que elija ya sea el derecho de ser servidor o recibidor, o bien el lado del cual prefiera jugar. Si el adversario escoge ser servidor, el ganador del sorteo escogerá el lado; si el ganador del sorteo escoge el lado, el perdedor efectúa el saque.

El saque o servicio es un golpe único en el tenis. Cualquier otro golpe es necesariamente contestación al que el adversario ha dado previamente a la pelota, de manera que en todos los casos estará influido en mayor o menor grado por la forma en que el adversario haya golpeado o enviado la pelota. El saqueo, en cambio, no depende de nada más que del jugador que lo ejecuta.

La manera de efectuar el saque es el siguiente: Inmediatamente antes de comenzar a servir, el servidor se colocará de pie, en descanso, con ambos pies detrás de la línea de la base. Detrás significa que el jugador estará más alejado de la red que lo que lo está la línea de base. Al hacer el saque el jugador deberá estar alternativamente detrás de las mitades derecha e izquierda de la cancha; cada jugador se comenzará por la derecha, y la pelota

que se sirve deberá pasar por encima de la red y tocar el suelo de la cancha de servicio situada del otro lado de la red y diagonalmente opuesta a aquella detrás de la cual está parado el jugador. La pelota puede caer también sobre las líneas que limitan dicha cancha de servicio, considerándose en tal caso que ha caído dentro de la cancha.

Con la raqueta empuñada firmemente en la mano derecha, el jugador lanza la pelota al aire con la mano izquierda y ante de que la misma toque el suelo al golpeará con la raqueta enviándola a la cancha de servicio opuesta. Se considera que el servicio está terminado cuando la raqueta ha golpeado la pelota.

El jugador, al efectuar el saque debe tener cuidado de no variar fundamentalmente su posición, caminando o corriendo; no se considera que el jugador haya cambiado de posición si mueve algo los pies, siempre que se mantenga detrás de la línea de base y siempre que no pierda contacto con el suelo simultáneamente con ambos pies. Se castigará como falta la contravención a las disposiciones descritas.

Al arrojar la pelota hacia arriba con

## ESTAMP-COLOR

S. R. L.

Capital \$ 350.000 m/n.

TINTORERIA INDUSTRIAL Y ESTAMPERIA

Blanqueo - Teñido - Calandro - Apresto

Gral. Lavalle 2836 - 68

T. E. 740 - 2579

Juan B. Justo (F.C.N.G.B.M.)

La segunda pelota la sacará el servidor también desde el lado derecho de la cancha.

Si el recibidor sacó mal las dos veces a qué tiene derecho, debe cambiar entonces su ubicación, colocándose esta vez del lado izquierdo de la cancha y enviar la pelota hacia la cancha de servicio de la derecha.

### SERVICIO CORTADO

Si la pelota se golpea con la raqueta puesta bien de plano y con su cordaje paralelo a la red de la cancha, la trayectoria impresa a la pelota será rectilínea y su pique sobre el piso de la cancha será natural. Pero hay muchas maneras de golpear la pelota con la raqueta a fin de imprimirle a aquélla determinado "efecto" (tal como se les da con el taco a las bolas del billar) que influye su velocidad, su trayectoria y su pique. La descripción detallada de las diversas maneras de golpear la pelota y de los distintos efectos, tiene una apariencia embrullada y parece complicar en forma extraordinaria los golpes, por lo que resulta ca-

si contraproducente la descripción escrita de esos detalles; lo más adecuado y más sencillo es aprenderlos prácticamente. Esas consideraciones por un lado y la limitación de espacio por el otro, permiten que sólo dediquemos a esas variantes algunas líneas que bastarán para dar la idea básica.

El servicio cortado consiste en golpear la pelota en su costado derecho, con lo que se le imprime a la misma, aparte de su movimiento de traslación, un movimiento de rotación de izquierda a derecha en torno a su eje vertical. La pelota así golpeada sufrirá una desviación de su trayectoria hacia la izquierda, y al picar saltará también hacia la izquierda. Pero la izquierda del jugador que sirve es la derecha del recibidor, de manera que éste tendrá la pelota por su lado más favorable.

Más conveniente para el servidor es el servicio cortado inverso, llamado así para distinguirlo del anterior y por ser opuesto al mismo. En el servicio cortado inverso la pelota se golpea del lado izquierdo, imprimiéndole así un




Foto N° 5, Ver explicación en la página 39

efecto contrario al del caso anterior; en este caso la trayectoria de la pelota resulta desviada hacia la derecha y el rebote también. Con ello el adversario recibe la pelota por su izquierda, resultándole en consecuencia más difícil devolverla. La ejecución de este servicio requiere mucho dominio del juego.

Otros efectos que puede dársele a la pelota son: Una rotación hacia adelante, que se consigue golpeándola aproximadamente en la superficie superior, con la raqueta inclinada hacia adelante.

Una rotación hacia atrás, que se obtiene golpeándola con la raqueta por la cara inferior y teniendo a esta última inclinada hacia atrás.

El primero de estos efectos se denomina en inglés top-spin, y cuando dicho efecto es muy fuerte se lo denomina lift. El segundo efecto se llama back-spin. Todos ellos influyen mu-

chos en el pique y en la reacción de la misma al ser golpeada por la raqueta del adversario.

Es fácil darse cuenta, entonces, de los recursos con que cuenta el jugador hábil que sabe imprimir a la pelota el efecto que convenga para dificultar su devolución por parte del adversario.

(Cont. en el próx. número)

**Doctor  
ANTRANIK EURNEKIAN**

Médico

Especialista en Nerviosas


Actualmente en los EE. UU

ARENALES 2189 T. E. 84-6746

## FOTOS N° 1 y 2

El cariño hogareño en la U.G.A. y el cariño a la U.G.A. en el hogar, hace posible que los niños de nuestra colectividad nazcan y crezcan sano de cuerpo y puros de alma. Amigo lector, contribuya Vd. también a esta magnífica obra adquiriendo un Bono-Donación, pro mejoras del campo de deportes de esta entidad. Hay cinco magníficos premios, que en total suman 75.000 pesos moneda nacional. No pierda tiempo,

solicite hoy mismo, a T. E. 47-6154.



## LA SINCERIDAD

Es el respeto a la propia persona. Nadie puede valorar la sinceridad de un hombre tan bien como el mismo. Los demás semejantes, podrán deducirla (y solo en ciertos casos) después de una respetable experiencia personal pero a menudo la sinceridad escapa al juicio de los otros hombres, porque la consumación de la farsa y el perfeccionamiento del engaño suplen la insinceridad y contrarrestan la perspicacia y la observación de los demás.

Pero al propio se le consta, y sin posibilidad de engaño, su sinceridad. Por eso decíamos al comenzar que ésta es el respeto a la propia persona.

El hombre que se juzga a sí mismo con la "mayor seguridad posible" (que no es por supuesto la mayor equidad), que acostumbra exponer ante su vista los propios actos, objetivándolos, despojándolos hasta donde es humanamente posible de su contenido subjetivo, íntimo, personal, no puede "tolerarse" la insinceridad es digno, se tiene el bien entendido amor pro-

pio; le causa tanta vergüenza como si expusiera ante los ojos del mundo el testimonio de su falsía.

Podrá alegarse que la sociedad impone determinadas restricciones a la expresión sincera y se pondrá entonces de manifiesto una interpretación errónea de lo que ha de ser la sinceridad.

No se trata de terminar con cuanta norma de urbanidad, cortesía y sociabilidad han inventado los hombres para su mejor entendimiento y trato en el seno de la gran familia humana, aunque a veces reporten lo contrario, ser sincero no significa decir todo lo que se piensa, de acuerdo al sentido literal de los términos.

La sinceridad más importante (si es que hay alguna que lo sea menos) es la de los actos, no la de las palabras. Vivir como se piensa, proceder como se siente. El hablar... Los hombres se quejan del exceso de palabras, pero son los primeros en propasarse. El que vive y procede sinceramente no se preocupa de los sonidos y en todo caso, siempre encuentra palabras que desmienten su natural condición.

## TERKA

— de —

GREGORIO TERTZAKIAN

TINTORERIA Y ESTAMPERIA DE SEDA,  
RAYON Y ALGODON

LAPRIDA 1458

T. E. 791 - 8429 y 795 - 0044

Vicente López, F.C.N.G.B.M.

**FOTOS Nº 3, 4 y 5**

Si queremos tener una comunidad de armenios sanos y felices, debemos dedicar más ahínco a la preparación integral de los niños. En la U.G.A., los socios infantiles y cadetes se preparan sanos y fuertes de cuerpo y alma, bajo la égida de la moral de sus heroicos antepasados. Amigo lector, contribuya usted también, a esta obra patriótica, adquiriendo un Bono-Donación, pro mejoras del campo de deportes de la U.G.A. Hoy cinco magníficos premios, que en total suman la cantidad de 75.000 pesos m/n. No pierda tiempo, solicite hoy mismo, a

T. E. 47-6154.

\*\*\*

**PIELES**

**MODELOS**

**FINAS**

**REFORMAS**

**PELETERIA "PAPAZIAN"**

**SUIPACHA 942**


**T. E. 32-0705**

**Buenos Aires**

# Rox junior \*\* Baby

*La cámara  
super  
económica*

Que permite tomar  
16 fotos  $4\frac{1}{2} \times 6$ , con  
un rollo común 6-20



AL PRECIO DE UNA SIMPLE  
CAMARA DE CAJON !

Alberto A. Tritsmans, Director-Gerente General

GEVAERT ARGENTINA S. A. de Productos Fotográficos  
Bvda. MITRE 1906 - T.E. 48 - 9011 — BUENOS AIRES

ADHESION

# DANUBIO S.A.

Peleteria "Armenia"

SANTA FE 1560

T. E. 44 - 0275

TEX-TRICO

Soc. Resp. Ltda. - Capital \$ 800.000

FABRICANTES DE TEJIDOS

ENGOMADORA DE HILADO

Adminis. y Ventas  
LARREA 557

T. E. 48 Pasco 8743  
Buenos Aires



Stephano

EL CISNE

S.R.L.

Buenos Aires

Córdoba

**« NAVASART »**  
REVISTA MENSUAL

ORGANO DE LA UNION  
GENERAL ARMENIA DE  
CULTURA FISICA  
GALERIA GRAL. GUEMES  
FLORIDA 165 Piso 6º  
T. E. 30 - 7194

**SUSCRIPCION**

Ejemplar suelto .....	3.— Pesos
Anual .....	32.— Pesos
Exterior .....	3.—Dolares

AÑO 3, N° 36


MAYO DE 1956

BUENOS AIRES

## *ALFOMBRAS*

*SPARTA ATLANTIDA S. A.*

INDUSTRIAL Y COMERCIAL



**FRANQUEO PAGADO**  
Concesion N° 5952

**TARIFA REDUCIDA**  
Concesión N° 5451

APAR@